

2922

Մ Ա Տ Ե Ն Ա Շ Ա Ր « Բ Ո Ւ Ժ Ա Ն Ք »

ՏՕՔԹ. Լ. ԳՐԻԳՈՐԵԱՆ

ԹԵ ԻՆՉ ՊԱՏՄԵՑ ԹՐԵԲՈՆԵՍԸ


ԿԱՄ

ԻՆՉ Է ՍԻՓԻԼԻՍԸ

Ինչովէս ՊԱՇՏՊԱՆՈՒԻՆ — Ինչովէս ԴԱՐՄԱՆՈՒԻՆ

Յառաջարան

ՏՕՔԹ. Վ. Յ. ԹՈՐԳՈՄԵՍՆԵ



Փ Ա Ր Ի Զ  
1 9 2 7

ՄԱՏԵՆԱՇԱՐ «ԲՈՒԺԺԱՆՔ»

616.9

գ-89

ՏՕՔԹ. Լ. ԳՐԻԳՈՐԵԱՆ

ԹԷՒՆՉ ՊԱՏՄԵՑ ԹՐԵԲՈՆԵՄԸ

ԿԱՄ

ԻՆՉ Է ՍԻՖԻԼԻՍԸ

ԻՆՉՊԵՍ ՊԱՇՏՊԱՆՈՒԻՆ — ԻՆՉՊԵՍ ԴԱՐՄԱՆՈՒԻՆ

Յառաջաբան

ՏՕՔԹ. Վ. Յ. ԹՈՐԳՈՄԵԱՆՔ

12002

2010

ՓԱՐԻԶ

1 9 2 7

Մտքի և գաղտափարի եպրօրս՝  
ՏՕՔԹ. ԵՐՈՒԱՆԴ ԽԱԹԱՆԱՍԵՍՆԻՆ

### ՓՈԽԱՆ ՑԱՌԱԶԱԲԱՆԻ


Ամէն անգամ որ Հայ թժշկական կրատարակութիւն մը տեսմալու ըլլամ, կրնուելով կը կրօնուիմ ու գոհ սրտով կ'ըսեմ, թէ տհա՛, հայ թժշկական դասին մէջ վառ ու վառվուն է՝ մեր հին և հմագոյն թժիշկներու այն մեծ եռանդը, որով անոնք իրենց ամրող կետներ նուիրեցին Հայ ժողովուրդին առողջութեանը համար օգտակար հատորներ պատրաստելու:

Հին ատեններու մէջ, զրիչ շարժող կամ գրելու կարող հայ թժիշկներու թիւը շատ քիչ էր արդարէ, բայց անոնց սկսած գործը այն աստիճան լաւ ու հաստատ էր, որ անոր սերմը ենտզիեսէ ուռնանալով փոխանցուեցաւ յաջորդ սերունդներու, և այսօր՝ կրթանք հպարտութեամբ յայտարարել, թէ՝ գրող, և ժողովուրդին առողջապահութեանը համար շարունակաբար մտածող ու արտադրող հայ թժիշկներու թիւը մեծապէս բազմացած է: Անոնց երկար ցամկը անկարելի է ինձ ներկայացնել այս անձուկ էջերուն մէջ, և բայ քա՛զ ըլլայ ըսել, թէ հայ մուտքակամութեան ներկայ գարգուն վիթակին մէջ, ազգային գրականութեան ու հայ մամուլին արդի արդիւնաւոր ընթացքին մէջ՝ Հայ թժիշկներու ալ բաժինը անուրանալի է:

\* \* \* \* \*

Հիմակուայ Հայ թժշկականութեան նկատելի դէմքերէն է երիտասարդ արուեստակից բարեկամս Տօֆք. Լ. Գրիգորեան, անխոնց աշխատող մը. ուստամնասէր թժիշկ, թեղմնաւոր զրիչ, իր «Բուժանք» թերթովը ժողովուրդին առողջութեանը համար միշտ տքնող, որ նոր ու խիստ կարենոր երկասիրութեամբ մը ահա կրա-

Imprimerie de Navarre, 5, rue des Chanoines, Paris.



18906-5

պարակ կուգայ Առաջապահութեան գերբնտիր դասեր բաշխելու, սիֆիլիսի մասին խօսելու, այդ ահաւոք հիւանդութեան, որ ամբողջ Եւրոպայի և Ամերիկայի գիտութեանը տակաւին գրադեցնելով կը բազեցնէ ամէն օր, անդադրում:

«Թէ ի՞նչ պատմեց թրէբոնէմը» ամուսին տակ, Տօֆք. Լ. Գրիգորեան կընթրկայացնէ սիֆիլիսը ամէն աստիճաններուն մէջ, և մեկին ու դիւրիմաց բացատրութիւններով կը ցուցադրէ՝ անոր տոքած վատ բարդութիւնները, մարդկային սեռը դառնապէս ապականող չարազէտ ենտևանները, միանգամայն մատնանշելով փորկութեան ձանապարհը, այն ազդու միջոցները, ազդեցիկ դարմանները, որոնք շնորհիւ գիտութեան յառաջադիմութեանը, բարերխուարար կրնան նկուն ընել այժմ, աշխարհի չափ հին եղող տոյն հիւանդութիւնը:

Տօֆք. Գրիգորեան՝ ցոյց կուտայ նաև՝ թէ թրէբոնէմը, սիֆիլիսին միքրոպը եղող այդ գչիրածն բշտառական աննշմարիկը, ո՞ր աստիճանի ծածուկ ու անսպասելի կերպով մուտ կը գործէ մարմնի մէջ և իր իժ սողոսկելով կերպայ արիւնը քունաւորել, և ի՞նչպէս՝ մեծ աւերներու, կործանարար ախտերու բոյներ կը յօրիմէ:

Բոլորովին նոր ոճով մ'է սակայն, որ Տօֆք. Գրիգորեան շաբադած է իր այս դասագիրքը. ախտաբանութեան դասական եղանակով շինուած ավլորական նկարագրութիւն մը չէ՝ որ կընէ. այլ զրուցատրութեան մը գեղեցիկ ձևով թրէբոնէմը կը խօսեցնէ, անոր պատմել կուտայ իր սեռը, տեսակը, ծնունդը ևայլն, և ի՞նչ զոռոգ ու ամբարտաւանութեամբ մ'է որ այդ միքրոպը իր ինքնութիւնը կը յայտնէ, ժաշագործութիւնները կը բռնէ ու իր ախտարծած շահատակութիւնները կը շարէ իրարու ենու, բայց կըսէ նաև թէ ի՞նչ սոսկալի կերպով անկում կը կրէ ու կը մահանայ՝ երբ սնդիկը, արաւնիքը, պիզմութը և նման պատրաստութիւնները իրեն հալածական ըլլալով, կուգան խեղդել զինքը օրօրոցին մէջ...

Հանոյալի գրուած մ'է ամբողջը, կարծէք վէկ մը հետաքրքրական, արժանի ընթերցման:

Մեր երիտասարդներու ձեռքը միշտ գտնուելու է այս գիրքը, որ գիրք մը ըլլալէ աւելի դասագիրք մ'է, մտերիմ խորհրդատու,

լաւ խրատառու. մեր երիտասարդները ուշի ուշով կարդալու են զայն, գիտնալու համար, թէ ժաղցը կարծուած շրբնահամբոյր մը երբեմն ի՞նչ աղէտաւոք հիւանդութեան մը տուիչ, պարզկիչ կըլլայ, թէ հեշտաբոյր համարուած մարմին մը ո՛րչափ հարուստ մքերք մ'է երբեմն սիֆիլիսասիկիւն թոյնի:

Սիֆիլիսի վրայ գրաւած գիրքեր ունեցած ենք արդէն, բայց անոնց ո՛չ մէկը Տօֆք. Գրիգորեանի այս հրատարակածին պէս ամփոփ, և ամբողջական է գիտական լուրջ երկասիրութիւն մ'է այս, պատիւ Հայ Բժշկական գրականութեան, որուն համար իմ անկեղծ շնորհաւորութիւններս կուղդեմ աշխատասէր հեղինակին:

Տօֆք. ՎԱՀՐԱՄ Յ. ԹՈՐԴՈՄԵԱՆ

Փարիզ

## ՈՎ ԵՄ, ՈՒՐԿԵ ԿՈՒԳԱՄ, ՈՒՐ Կ'ԵՐԹԱՄ

Նախ ինքովնքս ներկայացնեմ:

Սիֆիլիսի միջրոպն եմ: Անունս՝ Թրէբոնէմ: Այսպէս մկրտած են զիս գիտուած կոչուած մարդիկ, կարծեմ այն պատճառով որ մարմինս կը նմանի բարակ թելի մը, համաշափ և գեղեցիկ, որ ինք եք վրայ ոլորուած է: Շարժուամներս ալեծե են, արագ և կանոնաւոր: Խցանի մը կամ գչիրի մը (պուրկու) երկոյթը ունիմ, որ շարոււնակ յառաջ կը մղուի, կարծես բանի մը մէջ մտնել ուզէր: Որևէ արգելք չի կրնար կանգնեցնել օձապոյտ և նենգամիտ յառաջնաղացում:

Շատ փոքր եմ. հազիւ 12-15. միկրոն երկայնութիւն ունիմ (1 միկրոն=1 մելլի մէկ միլիոներորդ մասը): Ոչ ոտք ունիմ և ոչ գլուխ: Մարմնիս երկու ծայրերը կը վերջանան երկար, ոլորուն և շատ բարակ թելով մը (պատ. 1)\*: Կը սարսափիմ օդէն և լոյսէն: Կը սիրեմ գիշերը և մութ անկիւները:

Մարդիկ երկար ատեն փնտուցին զիս. միշտ անշմար անցայ: Օրին մէկը, 1905-ին էր, մանրէաբան կոչուած երկու գիտուններ, Շառուին և Հօֆման, զիս նշմարեցին իրենց սատանայական ակնոցներով: Թէկ գիտուն ըսուած արարածները դիւրաւ չեն յուզուիր, սակայն այս երկութիւն ուրախութիւնը չափ ու ասհման չունէր: Մէկ գիշերուան մէջ ամբողջ աշխարհին տեղեկացուցին իրենց եզակի գիւտը: Տեսնելու էր թէ գիտունները ինչպէս իրար անցան ու սկսան զիս հալածել ատրօրինակ ակնոցներով դրս մանթաղիտակ կ'անուանեն: Զանազան գոյներով ներկեցին զիս, լաւ կարենալ տեսներւ համար, արիւնախառն սնունդներ տուին ամեցնելու համար ևլն.:

\* ) Այս գրքոյկը գարդարող պատկերները առած ենք, հեղիմակներու բարեհան արտօնութեամբ, հետևնալ գրքութեա: — Dr. Brocq: *Precis de Dermatologie*. .Dr. Gougerot: *Traitemennt de la Syphilis en Clientèle* — Dr. Queyrat: *La Syphilis*.

Կարծեցի թէ ցեղիս բնաջնջման սև ժամը հնչած է։ Սակայն մխիթարուեցայ, խորհելով որ գիտունները դեռ չէին գտած ցեղս ամբողջովին և մէկ անդամէն թունաւորող և ոչնչացնող դեղ մը և հասարակ ժողովուրդի քար տղիտութիւնն ու նախապաշարումները կրնային դեռ երկար տարիներ իմ թանկագին օժանդակներս ըլլալ։ Եւ իրօք, անկէ ի վեր յաջողութեամբ շարունակեցի գործունէութիւնս։

Թերևս ալիտի ուղէք ծագումիս պատմութիւնը գիտնալ։ Դժբախտաբար այդ կէտին լաւ ծանօթ չեմ։ որովհետև ընտանեկան փաստաթուղթերս ժամանակի ընթացքին կորսուած են։ Գիտունները՝ որոնք պրատելու հիւանդութիւնը ունին, շատ մը ենթադրութիւնները ըրած են։ Իրը թէ 15-րդ դարու վերջերը երկան եկած եմ իտալիոյ մէջ, ըստ ոմանց Ֆրանսայի Կարոլոս Լ. Թագաւորին զինուորները հոն բերած են զիս, իսկ ուրիշներու համաձայն, Քրիստոփոր Քոլոմպոսի Ամերիկային վերադարձող զինուորներու միջոցով եկած եմ։ Սակայն այդ Եւրոպա մուտքիս թուականն է։

Իրականին մէջ, ցեղս մարդկութեան չափ հին է։ Հնդկական և չինական հին մատեաններ կը նկարագրեն աւերներս (Ճարդկային բարբառով)։ Վերջերս ալ ըսին թէ երկար ատեն լամաներու (տեսակ մը այծ) հիւր եղած եմ և օր մըն ալ ճանձրացած, մարդու մարմինը բոյն ընտրած եմ։

Ինչ որ ալ ըլլայ, էականը այն է որ գոյութիւն ունիմ, արաւ գորէն կ'աճիմ ու կը բազմանամ, երբ յարմար տեղ մը գտնեմ։ Մարմինս երկու մասի կը բաժնուի իր երկայնքէն։ իւրաքանչիւր ժամը նոր թրէրոնէմ մը կը կազմէ որ իր կարգին երկուքի կը բաժնուի, ու այսպէս անվերջ։ Այնպէս որ քանի մը օրուան մէջ անհամար սերունդ մը կ'ունենամ։

Այժմ պիտի հարցնէք թէ ժամանակս ի՞նչպէս կ'անցնեմ։ Ճիշտն ըսելով, զբաղումներս շատ են ու բազմազան։ Մէկ կողմէ կը ջանամ նկուղային աշխատանքս բնակալայրիս տեղական պայմաններուն յարմարցնել և հետևաբար դանադրանութիւն դնել իմ հրաշակերտներ։

րուս մէջ (զորս մարդիկ վէրքեր, աւերներ կ'անուանեն)։ Միւս կողմէ ամէն առիթէ կ'օգտուիմ, գործունէութեան նոր մարզեր գտնելու և մարդկութեան վրայ տիրապետութիւնս տարածելու համար։ Գիտուններու թէ գործով և թէ խօսքով խիստ հալածանքը սկսելէ և 606 կոչուած թոյնը գտնումէն ի վեր, գործս քիչ մը դժուարացած է։ Սակայն մարդ արարածը այնքան տգէտ է ու նախապաշարուած որ, դիւրաւ կ'ենթարկուի ինծի։ Ատկէ զատ բազմաթիւ բարոյագէտներ թանկագին օժանդակութիւն մը կը բերեն ինծի, որովհետև զիս ցոփակեացներու համար երկնային արժանի պատիժ մը և գործունէութեանս հետևանքը՝ ամօթալի հիւանդութիւն մը նկատելով, կը պատուիրեն լրութիւն պահել իմ մասիս, չծանօթացնել զիս ժողովուրդին՝ մանաւանդ երիտասարդներուն (մանչ թէ աղջիկ), և կոյր ու խուլ ձևանալ աշխատանքիս հանդէս, ճիշտ ջայլամներու նման որոնք վտանդի պահուն, իրենց գլուխը աւագին մէջ կը կոխեն, անկէ խուսափելու յոյսով։ Աւելի լաւ ինծի համար։ Այդ մտայնութեան չնորհւէ և որ ինծի հապատակեցուցի ամէն դասակարգի ու տարիքի մարդիկ, այր թէ կին, մանուկ կամ ծեր, ցոփակեաց թէ առաքինի, անմեղ թէ մեղաւոր, հարուստ կամ աղքատ։ Մարդկութեան հարիւրին տասը և մեծ քաղաքներու բնակչութեան հարիւրին 20-25-ը իմ տիրապետութեանս ենթարկուած են։ 1000 հոգիի վրայ 20 հոգի ուղղակի և 20 ալ անուղղակի կերպով ես կը մեռցնեմ։ Միայն ֆրանսայի մէջ տարեկան 40000 մանուկներ և նոյնքան ալ չափահատներ ինծի զոհ կ'երթան։

Եթէ թոյլ տան, շատ չանցած պիտի կրնամ տիրապետել համայն մարդկութեան։ ահա թէ ուր կ'երթամ։

## ԻՆՉՊԵՍ ԿԲ ՎԱՐԱԿԵՄ

Կ'ուգէ՞ք գիտնալ թէ ինչպէս կը փոխադրուիմ տեղէ տեղ; Մարդիկ են որ շատ հանգստաւէտ պայմաններու՝ մութի, ջերմութեան և սերտ շփումի մէջ զիս իրարու կը փոխանցեն՝ դրեթէ միշտ սիրային մերձեցումի պահուն (90%), համբոյրով (անմեղ թէ մեղաւոր, սիրային թէ բարեկամական, ընտանեկան թէ կրօնական — ծիսական) ինչպէս նաև դիեցումի առթիւ (ստնտուէն փոքրիկին և փոխադարձարար), երբեմն ալ զանազան առարկաներու միջոցով (սեղանի սպաս, ծխափող, ակուայի վրձին, գաւաթ, ածելի, ծծոն, ասեղ, մատիտ և ամէն ինչ որ դպած է այն վէճրքերուն որոնց մէջ ես ներկայ եմ), պայմանով որ ինձմով վարակուած առարկաները անմիջապէս գործածուին ուրիշ մը կողմէ, որովհետեւ լոյսը, արեց և օդը չեմ սիրեր և կարճ ժամանակի մէջ կը մեռնիմ:

Ուղղակի փոխանցում (մերձեցում, համբոյր ևայլն) կարելի ըլլալու համար, երկու պայմաններ անհրաժեշտ են: Նախ՝ պէտք է ոք վէրքեր կազմած ըլլամ այն մարմնին վրայ (մորթ, բերան ևլն.) որսուն մէջ կը դառնուիմ: Երկրորդ, այդ վէրքերը ուղղակի շփման մէջ պէտք է մտնեն ուրիշ մարմնի մը մէկ մասին հետ, որ փոքր բացուածք մը ունենայ ուրիշ կարողանամ ներս մտնել: Ամենաշնչին, մարդկային աչքով անտեռանելի բացուածք մը կը բաւէ: Ուրեմն պէտք չէ կարծել թէ որևէ Փրանկախտաւորի հետ, որևէ ժամանակ շփումը կը բաւէ որ ես ուրիշ մօտ փոխադրուիմ: Ապա թէ ոչ, երկար ատենէ ի վեր ամբողջ մարդկութիւնը տիրապետութեանս ենթարկած կ'ըլլայի: Գէտք է աւելցնեմ սակայն որ, չնորհիւ ժառանգական փոխանցման, որու մասին ուրիշ առթիւ պիտի խօսիմ, օր մը կը յուսամ հասնիլ այդ նպատակին:

Կարծեմ ամփոփ գաղափար մը ունեցաք թէ ինչ միջոցներով կը

փոխադրուիմ : Այժմ կ'ուզեմ ճամբորդութիւններէս քանի մը դրուագներ պատմել:

Կին մը իր երկու զաւակները սպասուէիի մը խնամքին յանձնած էր: Ժամանակէ ի վեր փոքր, չնչին վէրքեր շնած էի անոր բերնին մէջ: Յաճախ կը համբուրէր փոքրիկները և անոնց ճաշ տալու պահուած նախապէս միւնոյն դգալով ինք կը ճաշակէր՝ կերակուրին տաք կամ պաղ ըլլալը հասկնալու համար: Այդ առիթէն օգտուեցայ և վարակեցի երկու փոքրիկները:

Պզտիկ տղայ մը օր մը խանութի մը մտաւ սուլիչ գնելու համար: Խանութպանը՝ որու բերնին մէջ կը դառնուէի, սուլիչ մը փորձեց և տղուն տուաւ, զիս ալ միասին: Տղան սուլելով ուրախ գուարթ տուն եկաւ, մայրը համբուրեց, սուլել տուաւ անոր: Երկուքին ալ մարմինը գրաւեցի:

Փարիզեան մեծ խանութի մը մէջ, վաճառորդ օրիորդ մը ծրարշինած պահուն, մատը կտրեց: Իր մօտ գտնուող ընկերուէին անմիշապէս սպեղանիի կտոր մը թքուեց և վէրքին վրայ փակցուց, զիս ալ միասին, որովհետեւ ինձմով վարակուած էր:

Սպասուէի մը, որ իմ հպատակս էր առանց իր գիտութեան և որու բերնին մէջ վէրքեր շնած էի, տանտիրուէիին ակռայի վրձինը կը գործածէր իր ակռաները մաքրելու համար: Նոյն վրձինը յետոյ տանտիրուէին կը գործածէր: Ամիս մը ետք գեղեցիկ չարկեղ մը շնած էի անոր լինստիրուն վրայ: Այդ «աննշան» վէրքին համար բժիշկի մը դիմեց, որ յայտնեց հիւանդութեան բնոյթը: Խեղճ կինը սարսափեցաւ: Ի՞նչ պիտի ըսէր իր ամուսնին, որ շուտով ճամբորդութեանէ պիտի վերադառնար: Բարեբախտաբար բժիշկը երկար պրատումներէ ետք, իրողութիւնը երկան բերաւ և կրցաւ ահաւոր տուամի մը առջել առնել:

1917-ին զինուոր մը կուտի ճակատէն տուն վերադարձաւ և առաջին համբոյրով զիս իր կնոջ նուէր տուաւ: Անմիջապէս կնոջ ամէն կողմը տարածուեցայ և փոքր վէրքեր շնեցի մորթին վրայ և բերնին մէջ: Կինը իր քանի մը ամսուան պղտիկը կը դիեցնէր. զայն

ալ վարակեցի: Անկէ անցայ մեծ մօրը մօտ, որ յաճախ պղտիկին ծծոնը բերանը կը տանէր, կաթին պաղ կամ տաք ըլլալը հասկնալու համար: Վարակեցի նաև մօրաքոյրը, որ երբեմն այցելութեան կուգար և պղտիկը կը համբուրէր:

Դեռ կրնայի պատմել թէ ինչպէս քահանայ մը վարակեցի աջամբոյրի պահուն, նկարիչ մը՝ իր մէկ բարեկամին ծխամործը ծխած ատեն, բժիշկի մը մատը՝ հիւանդի մը քննութեան հետեանքով, «հաճի» ըլլալու համար երուսաղէմ գացող մը՝ «հաճի»-ի յատուկ վարակուած ասեղներով և հազարաւորներ՝ անմեղ կամ սիրային համբոյրի և մերձեցուամի ատեն:

Սակայն աւելորդ է երկարել շարքը: Կը շեշտեմ թէ քիչ անգամ այս միջոցներով կը փոխանցուիմ և գրեթէ միշտ սեռային մերձեցումի ատեն կը վարակեմ:

## Ի՞նչՊիս Կը ԳՈՐԾԵՄ

Մարդու մարմնին մէջ մտնելէս ետք անոր վրան և ներսը բոյներ կը շինեմ — գեղեցիկ հրաշակերտներ — զորս մարդիկ ընդհանրապէս վէրք, աւեր կը կոչեն, որովհետև կ'երեւի յօնք շինելու ատեն աչք կը հանեմ, այսինքն բոյներս կառուցանելու ատեն մարդկային մարմինը կ'աւերեմ, ինչ որ ճշմարտութիւն է:

Երբ մարդու մը մէջ մտնեմ, առաջին գործա կ'ըլլայ բազմանալ և սերունդիս հետ բոյն մը շինել: Այս աշխատանքը առնուազն 15 օրի կը կարօտի, միջին հաշուով 3-4 շաբաթ, հազուադէպ պարագաներու մէջ 2-3 ամիս: Այս ժամանակամիջոցէն՝ ետք մտած նեղս բոյն մը շինուած կ'ըլլայ: Մարդիկ զայն — շանքով — չարկեղ — կը կոչեն և այդ շրջանը՝ առաջին շրջան:

Անգամ մը որ սերունդ հասցնեմ և բոյնս շինեմ, ձագուկներս՝ որ մինչ այն բոյնին շրջակայքը՝ աւշային անօթներու<sup>\*</sup>) և մօտակայ գեղձերուն մէջ կը դեգերին, շուտով արեան մէջ կ'անցնին ու իրենց երիտասարդական տարիքին յատուկ վառվուունութեամբ և հետաքրքրութեամբ կը տարածուին մարմնին ամէն կողմը: Արշաւանքներ կը կազմակերպեն և կը հետախուզեն ներքին բոլոր գործարաններուն սիրտ, լեարդ, երիկամունք, ուղեղ, ջղային դրութիւն, ոսկորներ և այլն — ամենամութ անկիւնները: Բոյնս շինուելէն վերջ, մօտ մէկ ու կէս ամիս տևող այս ներքին արշաւանքէն յետոյ, անոնցմէ մեծ մասը դէպի մորթը կը խուժէ և հոն ամէն մէկը զանազան ձևերով բոյներ կը շինէ: Ոչ միայն մորթին ամբողջ մակերեսը, այլ և բերնի և թափանի (յետոյք) հուղաթաղանթները (անոնց ներսը պատող

\* ) Մորքէն դէպի աւշային կծիկմերը (պէզ) գացող երակներ որոնք աւիշ — տեսակ մը ներմակ արիւն — կը պարումակեն:

բարակ մաշկը) ծածկուած կ'ըլլան այդ գեղեցիկ բոյներով — շինութիւններով — որս մարդիկ երկրորդական շրջանի վերֆեր կը կոչեն։ Այդ միջոցին արդէն լքած կ'ըլլանք սկզբանական բոյնը — շանելով — չարկեղը — որ անհետանալու վրայ կ'ըլլայ։

Եթէ մարդիկ մեղ հանգիստ թողուն և թոյն չներարկեն, երկար ատեն երկրորդական շրջանի վէրքերուն մէջ կ'ապրինք, հինը կը քակենք, նորը կը շինենք զանազան ձևերով։ ամէն կրղմ աւերներ կը գործենք — կ'ըսեն մարդիկ — աւերներ որոնք մակերեսային են ու շուտ կը վերանորոգուին։ Վերջի վերջոյ, քանի մը ամիս կամ նոյնիսկ 1-2 տարի ետք, մեղմէ շատերը մեռած կ'ըլլան, ուրիշներ ալ յոգնած և ծերացած։ Ուստի կը լքենք այդ թեթևալիկ ու թափառական կեանքը և կ'երթանք երկրին — մարդկային մարմնին — խորերը, հոնմնայուն բոյն մը շինելու և հանգիստ ու խաղաղ կեանք մը անցնելու համար, առանց սակայն դադրելու ներքին շինարար — կամ մարդուն համար կործանարար — գործունէութիւն մը ունենալէ։

Սակայն մարդիկ մեղ կը հալածեն, ու յաճախ ահաւոր թոյներով սարսափելի ջարդ մը կուտան մեզի, այնպէս որ մեղմէ քեչերը միայն իրենց շունչը ներքին գործարաններուն մէջ կը նանա առնել։ Եթէ երկար տևէ թոյներու — դեղերու — ներարկումը անոնք ալ կը մեռնին։ Հակառակ պարագային, ազատուածները նոր սերումու կ'արտադրեն։ Մարդկային դեղերով թունաւորուած ծնողներէ սերած նոր թրէքոնէմները ընդհանրապէս տիսեղծ ու տկար կ'ըլլան, նախկին սերումզներուն վառվունութիւնը չեն ունենար։ Որով փոխանակ հոն հոն ցըռուելու, միասին կը գործեն ու երկրորդական շրջանէն 5-10, նոյնիսկ 30-40 տարի յետոյ փառաւոր յիշատակարան մը կը կանգնեն — մէկ կամ աւելի մը վէրքեր կը բանան — մորթին վրայ կամ ներքին գործարաններուն մէջ (սիրտ, ուղեղ, զղային գրութիւն, երակներ, ոսկոր, լեարդ ևայլն) որոնցմէ մարդիկ ամէնէն աւելի կը առափափին, որովհետև անոնք մակերեսային չեն, այլ խոր հիմեր ունին, այնպէս որ անոնց գտնուած տեղը հիմնովին աւերուած կ'ըլլայ ու մարդ արարածը յաճախ անդամալոյծ կը դառնայ, կը

յիմարանայ կամ կը մեռնի։ Ասոնք ալ կը կազմեն երրորդական կամ չորրորդական շրջանի վերֆեր։

Այս է կեանքիս և ճարտարագիտական գործունէութեանն ընդհանուր պատկերը։

Այս ընդհանուր ակնարկէն յետոյ կ'անցնիմ յառաջ բերած վէրքերուս նկարագրութեան։

ԱՐԱՋԻՆ ՇՐՋԱՆ

Առաջին շրջանին չինած վերքս կը կուչեն շանքոր — չարկեղ : Ան երկան կուգայ մարդու մարմնին մէջ մտնելէս առնուազն 15 օր, միջին հաշուով 3-4 շաբար, երբեմն ալ 2-3 ամիս յետու : Զանիեռ տեսակ :


Զարկեղը գեղեցիկ վէրք մըն է, ընդհանրապէս կլոր կամ ձուածն, կարմիր-մսագոյն, ողորկ, քերծուածի մը նման: Չի թարախոտիր, այլ դիւրաւ կ'արինի: Ընդհանրապէս մէկ հատ կ'ըլլայ: Եթէ սեղմէք յատակը՝ կարծրութիւն մը կը զգաք, բայց ոչ միշտ. ահա թէ ինչու կարծր չարկեղ կը կոչեն: Բսեմ նաև որ բնաւ չի ցաւիր. հետեւաբար հիւանդը կարեւորութիւն չի տար ու դիս դէթ ժամանակը մը հանդիսաւ կը թողու:

Զարկեղէն ելած արիւնը եթէ մանրագէտ կոչուած սատանայա-  
կան ակնոցներով դիտեն, դիւրաւ զիս կը տեսնեն, այնպէս ինչպէս  
նկարագրած եմ ինքինքս պատմութեանս սկիզբը և ցոյց կուտայ-  
լուսանկարս (պատ. 1): Զարկեղի երկումէն մինչև 12-17-րդ օրը,  
թժիշկները միայն այս միջոցով, այսինքն չարկեղին արիւնը քննելով,  
կրնան երևան հանել ներկայութիւնս: Իսկ անկէ ետք՝ երակներէն  
առնուած արիւնի մասնաւոր քննութեամբ ևս կրնան հաստատել  
զոհիս մարմնին մէջ գոյութիւնս:


իմ շինած չարկեղին վերոյիշեալ յատկանիշելը լաւ մը լմբոնելէ ետք, անցուշտ այլև չչք շփոթեր այն միւսին հետ զոր կակուղ չարկեղ կը կոչեն, որ միշտ սեռային յարաբերութեան արդիւնք է, և 4-5 օր վերջ երեան կուգայ, քանի մը հատ կ'ըլլայ, թարախոտ և աղտոտ է ու կը ցաւի: Երբեմն անոր մէջ ես ալ ներկայ կ'ըլլամ. երեան կուգայ զոյտ չարկեռը (շեշտակ) է:

Ո՞ւր կը շիեմ չարկեղը. մտած տես :

Համհք սա պատկերները (թիւ 2 և 3). Հրթունքներու վրայ շինած չարկեղս կը ներկայացնեն, հետևանք սիրային համբոյրի: Համբոյրին հանգամանքը կարևորութիւն չունի. կը բաւէ որ բերնին



Qwin. 2



1



— 16 —

մէջ կամ շրթներուն վրայ վէրք ունեցող մը, ինչ նպատակով ալ ըլլայ, համբուրէ, որպէս զի համբուրուողին անցնիմ և չարկեղ շինեմ համբոյրին դրոշմուած սմղը, շրթներուն վրայ թէ այլուր:


Իոկ միւս պատկերին (թիւ 4) մէջ, դռւնչին վրայի գեղեցիկ չարկեղը, սափրիչին նուէրն է: Դէմքին վրայ իմ վէրքերս ունեցող հիւանդ մը ածիկելէ յետոյ, այս պարոնը ածիլած և զիս անոր փոխանցած է: Նախապէս ըսած եմ արգէն թէ որևէ արդուզարդի առարկայ, սեղանի սպաս և այն կրնան վարակել եթէ ֆրանկախտաւորի մը վէրքերուն դպած են:

Վերոյիշեալ տեղերու չարկեղները բաղդատաբար հազուաղէպ են, ըսել կ'ուզեմ թէ տասնին մէկը համբոյրով կամ առարկաներով և ինը սեռային մերձեցումով կը վարակուին: Հէտեաբար չարկեղը, նիշտ այնպէս ինչպէս կը տեսնէք այս պատկերներուն մէջ, ալ աւելի յաճախ կ'երկի սեռային գործարաններուն վրայ քան ուրիշ տեղ:


Սեռային յարաբերութենէ մը 2-4 շաբաթ ետք, եթէ ծննդական գործարաններուն վրայ վէրք մը երկի, որ չի ցաւիք, առաւել կամ նուազ կարծր է, չի թարախոտիք և քերծուածի մը երկոյթը ունի, փոքր ըլլայ թէ մեծ, 90% հաւանականութիւն կայ որ իմ հրաշակերպու, այսինքն կարծր կամ սիֆիլիսի չարկեղ ըլլայ:

Զարկեղի երեսումն 5-6 օր վերջ, այդ շրջանին պատկանող աւշային կծիկները (պէղ) կ'ուսին: Եթէ չարկեղը բերնին կամ ըլլաթունքներուն վրայ է, կզակին տակի կծիկները, իսկ եթէ սեռային գործարաններուն վրայ կը դանուէ՝ աջ կամ ձախ աճուկին կծիկներն են որ կ'ուսին: Անանք քանի մը հաս կ'ըլլան, մէկը միւսներէն ընդհանրապէս աւելի մեծ: Զեն ցաւիք, երբեք չեն թարախոտիր: Աւշային կծիկներու ուսիթը կը նշանակէ թէ աւշային անօթներէն անցնելով արգէն մինչեւ անոնց հասած եմ. հետեաբար եթէ նոյնիսի չարկեղը կտրեն և հանեն, ինչպէս յաճախ փորձուած է, ես ճամբաս կը չարունակեմ և կը վարակեմ ամբողջ մարմինը:

Մոտաւորապէս երրորդ շաբաթէն սկսեալ արգէն իսկ արեան մէջ անցած կ'ըլլամ, այսինքն երբ վարակուած անձին արիւնը քննեն, գիւտ մը զոր ըլլաւ դերմանացի վասերմանը, անոր մէջ իմ ներկա-



Պատ. 4



Պատ. 3

յութիւնս մատնող նիւթեր կը գտնեն։ Այդ պարագային քննութիւնը  
կ'ըլլայ դրական (positif)

Այսպէս ուրեմն չարկեղի երևումէն մինչև 12-17 օր, միայն  
վէրքին մէջ կը գտնուիմ և միայն մանրադէտով կարելի է տեսնել  
դիս։ Իսկ 12-17-րդ օրէն ետք արիւնի քննութիւնով ևս ներկայու-  
թիւնս կը հասկցուի։ Այս քննութեան մասի յետոյ պիտի պատմեմ։

Ի՞նչ կ'ըլլայ չարկեղը այս միջոցին։ Մինչ ես դէպի մարդուն  
ներսերը կը փոխադրուիմ, չարկեղը հետզհետէ ինքնաբերաբար կը  
բուժուի և իր երևումէն մօտ 45 օր վերջ կ'անհետանայ։

Ճիշդ այդ միջոցին կամ քանի մը օր առաջ, զոհիս ամբողջ արիւնը  
և մարմինը վարակած կ'ըլլամ և անոր մորթին, բերնին և քիչ շատ  
ամէն կողմը երևան կուգան այն ախտանիշերը դորս մարդիկ կ'ան-  
ուանեն երկրորդական շրջանի վերֆեր։

## ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՇՐՋԱՆ


Զարկեղը շինելէս անմիջապէս վերջ, ամբողջ ուժու կը թափեմ  
զոհիս մարմնին ներսերը թափանցելու համար։ Եթէ զոհս կարեռ-  
ութիւն չտայ չարկեղին, չդիմէ թշնամիլս՝ բժիշկին և այս վերջինը  
թոյներ ներարկելով արգելք չըլլայ գործունէութեանս, սերունդս  
միլիառներով կը բազմանայ, և, ինչպէս ըսի, աւշային կծիկները  
վարակելէ՝ այսինքն մարմնին մեղի դէմ կանդնած այդ պատնէշները  
դրաւելէ ետք, կը թափինք արեան մէջ։

Մեծ ջանք թափելու և յոգնելու պէտք չենք ունենար։ Այլևս  
արիւնը մեզ կը քչէ, կը տանի և անոր չնորհիւ արագօրէն կը  
թափանցենք մամնին ամենայետին անկիւնները։ Անմիջապէս որ տեղ  
մը ցամաք ելլենք, մարմնի մակերեսին վրայ թէ ներքին գործարան-  
ներուն մէջ, կը սկսինք շինարարական աշխատանքի, այնպէս որ մեր  
զոհին տեսանելի և անտեսանելի բոլոր մասերը շուտով կը ծածկուին  
մեր բազմատեսակ հրաշակերտներով։


Սկսինք տեսանելի մասերէն։

Մորթին վրայ, նախ վարդագոյն սիրուն բոյներ կը շինենք զորս  
մարդիկ վարդածաղիկ (roséole) կը կոչեն։ Ոսպի մեծութեամբ, վար-  
դագոյն կամ դեղձենիկ ծաղիկի դոյն բիծեր են, կլոր կամ կիսաբոլո-  
րակ, որոնք անկարդ և անկանոն ցրուած կ'ըլլան մարմինին ամէն  
կողմը, տեղ-տեղ առատ և խիտ, մասնաւորաբար կոճղին, թեերու և  
սրունքներու վերի մասին վրայ, ուրիշ տեղեր՝ նուազ և անորոշ։  
Չեն եերուիր, չեն ցաւիր և չեն քեփատիր։ Սկզբունքով կ'աշխատիմ  
կարելի եղածին չափ քիչ ուշադրութիւն գրաւել։ Ահա թէ ինչու զոհս  
պատահաբար միայն կը տեսնէ այս բիծերը։

Մէկ - երկու շաբաթ կամ աւելի վերջ, այդ վարդաբիծերուն  
տեղ կամ անոնց քով փոքրիկ բշտիկներ, շիտեր (parasite) կը շինենք,  
սովորաբար ոսպի ձև և մեծութեամբ, տափակ և կարծր, մսի գոյն։  
Ամբողջ մորթը անոնցմով ծածկուած կ'ըլլայ (պատ. 5) և շատեր



Պատ. 5



Պատ. 6

Պատ. 7


իրարու մօտ գալով յատկանշական սիրուն պատկերներ կը կազմեն, ինչպէս օղակներ, կիսաբոլորակներ, փունջեր ևայլն (պատ. 6 և 7)։ Զեն ցաւիր, չեն քերուիր, սովորաբար մորթի բարակ ծիրով մը շրջապատռած կ'ուլան։ Յատկանշական են ձեռքի ափերուն (պատ. 8) և ոտքի ներբաններուն վրայ, ինչպէս նաև ճակատին վրայ շինած բշտիկներս, ուր անոնք, մաղերուն երկայնքը, կը կազմեն Աստղիկի պսակը (couronne de Vénus)։ Չոր են, չեն ջրափիր։ Սակայն շարունակ շփման և քրտինքի ենթակայ մասերուն մէջ (անութներուն և ստինքներու տակը, աճուկներուն մէջ, թափանին և ծննդական դործարաններուն շուրջը ևայլն), մասնաւորաբար երբ աղտոտ վիճակի մէջ են, կրնան բորբոքիլ և նոյնիսկ թարախոտիլ։ Մորթին վրայ միայն բշտիկներ չենք շիներ, այլ երբեմն ալ կլոր և թուխ բիծեր, մասնաւորաբար կիներու կոկորդի և ծոծրակի մորթին վրայ, սպիտակ ծիրերով շրջապատռած և կամ հակառակը ճերմակ թուխ ծիրերով շրջապատռած, ժանեակի մը երևոյթով և այնքան սիրուն որ մարդիկ զայն կոչած են Աստղիկի մանեակը (Collier de Vénus)։ Եթէ կնոջ մը վրայ նշմարէք այդ յատկանշական մանեակը, գիտցէք որ ես անոր հիւրն եմ (պատ. 9)։

Մազամորքին վրայ, առանց վէրքեր շինելու, մազերը տեղ տեղ կը թափենք, ցանցառուտներ կազմելով, մանաւանդ ծոծրակին կողմը, այնպէս որ մազամորթը յատկանշական երևոյթ մը կ'առնէ (alopécie en clairière) (պատ. 10)։

Եղունգներուն վրայ ալ տեսակ մը վէրքեր կը չինենք։ Անոնք երենց փայլը կը կորսնցնեն, կ'ուռին։ Երբեմն արմատները կը բորբոքին ու կը թարախոտին։

Աչքերն ալ հանդիսատ չենք թողուր։ Մեզէ ոմանք, երբեմն, կը թափանցեն մինչեւ աչքի արտաքին թաղանթները, կը բորբոքեն զանոնք, վէրքեր կը կազմեն (iritis ևլն.), որոնք երբ բուժուին, ճերմակ սպիներ կը թողուն և քիչ-շատ արգելք կ'ուլան տեսողութեան։

Մինչ ձագուկներուն մէկ մասը մորթին վրայ շինութիւններ կ'ընէ, ուրիշներ միւնոյն ատեն կ'աշխատին հուզաթաղանթներուն՝ այսինքն բերանը, սրբանը և սեռային դործարաններու ներքին մասը ծածկող բարակ մաշկին վրայ։ Հոն կը շինեն հուզանիշեր (plaques mu-




Պատ. 9

Պատ. 8

queuses), փոքրիկ վէրքեր որոնք լնդհանրապէս պարզ քերծուածներու կը նմանին. կարմրագոյն են կամ կաթնագոյն խաւով մը ծածկուած, ինչպէս օրինակ չրթունքներուն, լեզուին (պատ. 11), կոկորդին վրայ ևայլն, երբեմն ալ ճեղքուածներու երկոյթը ունին: Ազտոտ անձերու մօտ, քրտինքի և շփումի ենթակայ մասերուն մէջ (սրբանին շուրջ և ծննդական գործարաններուն վրայ) յաճախ կը թարախոտին և փոքր մասրոյսեր կը կազմեն: Ընդհանրապէս չեն ցաւիր և երկար ատեն աննշմար կ'անցնին: Այսուհանդերձ եթէ կոկորդին և նշագեղձերուն վրայ գտնուին, բորբոքում և փողացաւ կը պատճառեն, իսկ եթէ ձայնալարերուն վրայ գտնուին, զոհիս ձայնը կը խոպոտի և երբեմն կը մարի: Անցնինք անտեսաննելի մասերուն:

Մարմնի արտաքին մասին վրայ գործունէութեանս գուղընթաց, ձագուկներուս հետ ներքին աշխատանքս ալ յառաջ կը տանիմ: Կը դրաւեմ աւշային կծիկները (պէղ) որոնք կ'ուռին, մասնաւորապէս ծոծրակին վրայ և արմուկներուն ներսի կողմը: Գլխի անտանելի ցաւ կը պատճառեմ, որ գիշերները աւելի կը սաստկանայ: Բախտի բերումին համաձայն կը հարուածեմ այս կամ այն ներքին գործարանը, ու կը խանգալեմ անոր գործունէութիւնը: Այսպէս կամ լեարդը կը խոցեմ և հիւանդը դալուկ (սարբլզ) կ'ունենայ. կամ երիկամունքը կը բորբոքեմ և մէզին մէջ ալպիւմին կը գոյանայ. կամ ջղային կը դրութիւնը կը հարուածեմ ու զոհիս մէկ անդամը կամ աչքերը իջուածք կ'ունենան. յդի կիներու մօտ գրեթէ միշտ սաղմը կը վարակեմ և կը վիժեցնեմ ևայլն, ևայլն: Եթէ ասոնք չընեմ, առնուազն կը տկարացնեմ զոհս, որ քիչ - չատ ջերմութիւն կ'ունենայ, անհանդիւթեր կը քնանայ, կը գունատի և մելամաղձոտ երկոյթ մը կը ստանայ: Այս շրջանին եթէ զոհիս արիւնը քննեն, քննութիւնը անպատճառ դրական կ'ըլլայ, այսինքն իմ ներկայութիւնս յայտնաբերող նիւթեր կը գտնեն. (այս կէտը քիչ անդին աւելի մանրամասն պիտի բացատրեմ): Իսկ եթէ վէրքերուն հիւթը, մանրապէտ կոչուած գործիքով քննեն, անպատճառ կը տեսնեն զիս. հարիւրաւորներով կը վիստանք: Ահա թէ ինչու երբ առողջ մէկը շփման մէջ մտնէ այդ վէրքերուն հետ (համբոյր, սեռային մերձեցում ևայլն) անպատճառ



Պատ. 11

Պատ. 10

անոր կ'անցնիմ, դայն կը վարակեմ։ Երկրորդական կոչուած շրջանի՝ ամէնէն նպաստաւոր շրջանն է զոհերս բազմապատկելու համար։

Այժմ թերևս հարցնէք թէ որքա՞ն ատեն կը շարունակեմ այսպէս։ Եթէ զոհս բնաւ թոյն՝ այսինքն ռեղ չէ ընդունած, ամիսներ, երբեմն ալ 2-3 տարի կը շարունակեմ վերը նկարագրած ձևով։ այսինքն մէկը կը շինեմ, միւսը կը քանդեմ, մերթ ներսը, մերթ գուրսը, մերթ ամբողջ մարմնին վրայ, մերթ որոշ տեղ մը կեղրոնացած, երբեմն ծանր ու արագ կը հարուածեմ, երբեմն ալ յամբ ու թեթև։ Շիտակը ես ալ չեմ դիտեր, այնքան բազմատեսակ են շինուաթիւններս այս շրջանին. անոնց զանազանութիւնը, թիւը և այլն, կախում ունին իմ և ձագուկներուս վայրկեանի քմահաճոյցներէն։

Եթէ չարկեղի շրջանին, զոհս ինձ համար թունաւոր ներարկումներու ենթարկուած է, և այդպէս ալ ժամանակ մը շարունակած է, մարմնին մակերեսը չեմ կրնար ելլել և վերոյիշեալ վէրքերէն ոչ մէկը կրնամ շինել։ Իսկ եթէ երկրորդական շրջանի վէրքերը շինելս վերջ սկսած է զիս զեղերով թունաւորել, մակերեսէն կ'անհետանամ, վէրքերը կը բուժուին, և ես մնացորդ սերունդիս հետ կը քաշուիմ անկիւն մը և կը սպասեմ, Դամոկլեան սուրի մը պէս կախուած զոհիս գլխին։ Կամ այն է որ այս վերջինը, գիտակից գլխուն դալիք փորձանքին, կը շարունակէ կանոնարարար և երկար ատեն դարմանուիլ և զիս թունաւորել։ Այդ պարագային սերունդով կը փնանամ։ Եւ կամ, զոհս քանի մը ներարկումներէ ետք զիս փնացած կարծելով, այլևս կարեռութիւն չի տար։ Այդ պարագային, եթէ շատ թունաւորուած չեմ և սերունդս իր երիտասարդական կորովը պահած է, չուտով երևան կուգանք ու երկրորդական շրջանի վէրքերէն մին կամ միւսը կը վերաշնենք։ Իսկ եթէ շատ թունաւորուած եմ, ու սերունդս կարեռ չափով մը փնացած ու ծերացած է, 5-10-20-30 տարի կը սպասենք մինչև որ քիչ մը ոյժ հաւաքենք, ու օրին մէկը տեղէ մը ծայր կուտանք, խոցեր շինելով մորթին կամ ներքին գործարաններէն մէկուն վրայ և կամ անուղղակի փնացնելով, յաճախ վերջնականապէս, ջղային դրութիւնը։ Ասոնք երրորդական և չորրորդական շրջաններն են։

## ԵՐՐՈՐԴԱԿԱՆ ՇԲՁԱՆ

Հսի արդէն թէ երբ դոհերս, առաջին շրջանի վէրքէն՝ չարկեղի երևումէն անմիջապէս ետք դարմանուին և երկար ատեն շարունակեն դեղերով մեզ թունաւորել, երկրորդական շրջանի վէրքերը շինելու կարողութիւն չենք ունենար:

Նոյնը կը կրկնեմ երրորդական շրջանի վէրքերուն համար: Երրորդական շրջանի վէրքեր կը շինենք միայն անոնց քով որոնք կամ քնառ չեն դարմանուած և կամ անկատար, անբաւական և անկանոն դարմանուած են, այսինքն թունաւորած են մեզ, ըլլայ առաջին վէրքէն, ըլլայ երկրորդական վէրքերէն վերջ: Անկանոն, պատահական կամ կարճատե թունաւորումները բաւական չեն մեղ փճացնելուու համար: Նոյնիսկ երբեմն ալ կը վարժուինք թոյներուն և կրնանք դիմադրել: Ինչ որ ալ ըլլայ, մարմնին հեռաւոր մէկ անկիւնը կը քաշուինք ու հոն ժամանակ մը կը մնանք մինչեւ որ թունաւորումը դադրի ու պէտք եղած ուժը հաւաքենք մեր թաքստոցէն դուրս գալու համար:

Ընդհանրապէս չարկեղի երեսն դալէն 2-4 տարի ետք կը սկսինք երրորդական շրջանի աշխատանքին: Եթէ շատ թունաւորուած ըլլանք՝ 8-10 տարի, երբեմն 20-30 և հազորադէսլորէն մինչև 50 տարի յետոյ ալ ի վիճակի կ'ըլլանք այս շրջանը յատկանշող վէրքեր շինելու:

Դարմանումի դօրաւորութեան աստիճանէն դատ, կամ երկրորդական նպաստաւոր պարագաներ որոնց չնորհիւ աւելի շուտ և աւելի դիւրին կը կատարենք մեր աշխատանքը: Այսպէս, երբ մեր դոհերը ժառանգական կամ ընտանեկան հիւանդութիւն մը ունին, շաքարախտէ կամ թոքախտէ կը տառապին, ոգելից ըմպելիներու կամ ծիսախոտի գործածութիւնը ծայրայեղութեան կը տանին, կամ չափաղանց մտային աշխատանքով ու հողերով իրենց ուղեղը ու ջղային դրութիւնը կը տկարացնեն ևայլն: Առաւելապէս մեր գործու-

նէութեան շրջան կ'ընտրենք մարմնին այն մասը որ ամէնէն աւելի տկարացած է այս պատճառներով:

«Երրորդական շրջան» կոչումը կը յատկանշէ ոչ թէ այս շրջանի վէրքերու երկումին պայմանածամբ, որ շատ վոփոխական է, այլ անոնց տեսակը, զանազանելու համար երկրորդական շրջանի շինութիւններէն — վէրքերէն: Երբեմն կը պատահի որ միւնոյն մարդուն վրայ միւնոյն ատեն կը շինենք թէ երկրորդական և թէ երրորդական շրջանի վէրքեր:

Երկրորդական շրջանին, դեռ երիտասարդ, առոյդ ու կայտառ, անհոգ ու անհեռատես, ապագայի մասին չենք խորհիր, այլ կը սիւրենք արկածալի կեանք մը վարել: Շուտ տեղ կը փոխենք, մարմնին սիւրենք կ'երթանք, մեր շինութիւնները մակերեսային կ'ըլլան ամէն կողմը կ'երթանք, մեր շինութիւնները մակերեսային կ'ըլլան ամէն կողմը կ'երթանք, մեր շինութիւնները անոնց՝ մէջ: Այնպէս որ երբ և չենք վախնար խումբով ապրելու անոնց՝ մէջ: Այնպէս որ երբ թոյն ներարկեն, սարսափելի ջարդ կուտան մեղի ու մեր շինած վէրքերը չուտով կը փճանան ու կ'անհետին:

Բայց երրորդական շրջանին, աւելի խելահաս ու փորձառու, չենք ցուլիր ամէն կողմ, այլ մեր ուժերը հաւաքելով տեղ մը կը կեղրոնանանք, մորթին վրայ կամ ներքին գործարաններուն մէջ, ու կը փորենք, կը յօշոտենք. այն աստիճան որ կամ մեր դոհը կ'այլանդակենք կամ կը մեռցնենք: Աւելցնեմ թէ այս շրջանին քիչ անդամ ուրիշներուն կը փոխանցուինք:


Այս շրջանին մեր ճարտարագիտական կարողութեան մասին դաղակար մը տալու համար, քանի մը նմոյշներ պիտի ներկայացնեմ:

Ընդհանրապէս ուներ կը շինենք, պարզ ուռ (tubercule) կամ խիժաւոր ուռ (gomme): Երկու տեսակն ալ ուշ կամ կանուխ կը յանդին խոցերու:

Պարզ ուները փոքր կ'ըլլան, ցորենի, ոսպի կամ սիսեռի չափ, կարծր, տափակ, մութ-պղնձագոյն, չեն ցալիր: Կան որ կը ձուլուին, տարածուած հաստ շերտ մը կը կազմեն, լեցուն գնդիկներով, որոնցմէ ոմանք կը կակուղնան, վէրքեր կը կազմեն. ասոնք հաստ կոշկուով մը կը ծածկուին, շաբաթներ ու ամիսներ կը թարախոտին, կը քայքային և երբ անհետանան, յատկանշական սպի մը կը թողուն:



Գլուխ. 12



Գլուխ. 13

կան ալ որ կը խմբուին բայց հատ հատ կը մնան . մէջտեղինները հետզհետէ կ'անհետանան , սպի թողելով , իսկ եղերքինները կը տարածուին և շրջադիմը զանազան ուղղութեամբ կ'ընդլայնեն : Վերջ ի վերջոյ կը ստանան սիրուն ձեւեր օրկ . փունջեր , օղակներ , աղեղներ , մասնաւորաբար բերնին և քթին չուրջ , ճակալին և աղդրերուն վրայ (պատ. 12) ևայլն :

Ուրիշներու քով խիժաւոր ուռեր կամ խէժեր (gomme) կը շինենք , թիւով 2-3 հատ , կաղինէն մինչև հաւկիթի մը մէծութեամբ , մորթին մէջ խոր թաղուած , առանց ցաւի : Քանի մը շարաթետք մկնոուի մը պէս (գան չիպանի) կը բորբոքի , կը կարմրի , կը պայթի և խէժի նման շարաւի կոյտ մը (bourbillon) կը տեսնուի : Սա հետզհետէ կը պարպուի և տեղը կը մնայ բացուածք մը , խոց մը զոր աւելի կը խորացնենք ու մեր չուրջը ամէն ինչ կը քայլայենք : Եւ երբ յոդնինք կամ դեղով թունաւորութինք ու թողունք որ խոցը գոցուի , անոր հետքը անջնջելի կը մնայ ու մեր դոհին մարմինը այլանդակումներու կ'ենթարկուի :


Խիժաւոր ուռերը քիչ-շատ ամէն տեղ կը շինենք բայց մասնաւորաբար սրունկներուն վրայ (պատ. 13) , քիմքին վրայ որու ոսկորը յաճախ կը ծակենք ու պատուհան մը կը բանանք բերանին և քթին միջև (պատ. 14) , այնպէս որ հիւանդը քթէն կը խօսի և կերածը քթէն կուգայ : Կրնանք փացնել նաև քթէ միջոսկրը որ մաշելով կը կը և քիթը թամրի ձեւ կը ստանայ : Երբեմն ալ քիթը ամբողջովովն կը յօշոտենք (պատ. 15) :

Կրնաք երեակայել թէ մեր դոհերը ինչ վտանգներու կ'ենթարկուին , երբ խիժաւոր ուռեր շինենք ուղեղին կամ ողնայարին մէջ , գանկի , ողնայարի կամ ուրիշ սպիրներու մէջ , թոքերու , լեարդի , ամորձիքներու , աղիքի , արեան անօթներու մէջ ևայլն : Բաղդատաբար երիտասարդ անձերու կարուածահարութիւնները , այլազան ջղային իջուածքները , յանկարծական խլութիւնը , կուրութիւնը , պնդերակութիւնը , մայր երակին կարծրանալը կամ ընդլայնումը , երիկամունքի , լեարդի և ջղային դրութեան կարգ մը հիւանդութիւնները մեր գործունէկութեան հետևանք են :


Կը տեսնէք որ այս շրջանին ալ լաւ կը գործենք և մեր շինութիւններուն տեսակը, քանակը, որակը, տեղը այլազան են։ Այնպէս որ բժիշկներն անդամ յաճախ կը չուարին, մանաւանդ երբ հիւանդաները տղիստաբար անոնցմէ պահեն ինձմով վարակուած ըլլալնին։

Աւելցնեմ նաև թէ այս շրջանին, ուռերէ զատ, կարծրացումներ (sclérose) ալ կ'ընենք, այնպէս որ օրկ լեարդը կամ լեզուն, կը կարծրանան, հետզհետէ կը կծկուին, այնպէս ինչպէս չուանով կապկալուած միսի կտոր մը և պատրաստ կ'ըլլան տեղաւորելու բարեկամս՝ բաղցկեղը (քանսէռ)։

Այս է երրորդական շրջանի պատկերը։ Բայց աւաղ այս պատկերը հետզհետէ հեռաւոր յիշատակ մը կը դառնայ մեղի համար։ Ըսել կ'ուզեմ, թէ այս վէրքերը կը շինէինք երբ մարդիկ դեռ խեղճ ու կրակ դեղերով — սնդիկով ելն — կը թունաւորէին մեզ։ Իսկ 1912-էն ի վեր, երբ գերմանացի գիտուն մը՝ էրլիխ, գտաւ զօրաւոր թոյն մը (606 կամ 914) մեր ուժը չատ տկարացած է և քիչ անդամ կը յաջողինք կերտել այս վէրքերը որոնք անշուշտ սարսափեցուցին ձեզ։



Պատկեր 15



Պատկեր 14

## ԶՈՐՈՐԴԱԿԱՆ ՇԲՁԱՆ

Եւ սակայն, եթէ մարդիկ պայքարը կը խստացնեն մեղի դէմ, մենք ալ ուրիշ կերպ կը վարուինք իրենց հետ։ Բնի թէ միշտ կ'աշխատինք մեր զոհերուն տկար կողմը դժոնել և զայն հարուածել։ Քաղաքակրթեալ երկիրներուն մէջ մարդոց ջղային դրութիւնը, մասնաւրաբար ուղեղը և ողնայարը, այնքան չաչարանքներու կ'ենթարկուին մտահոգութիւններով, մտային յոդնատանջ աշխատանքներով, ակքալամոլութեամբ և լն. որ ամէնէն խոցելի մասը կը դառնան։ Այնպէս որ փոխանակ երրորդական շրջանի տեսանելի վէրքեր շինելու և մարդոց ուշադրութիւնը մեր վրան հրաւիրելու, մեր գործունէութիւնը հետզհետէ կը կեդրոնացնենք ուղեղին և ողնայարին մէջ և հոն յառաջ կը բերենք հիւանդութիւններ զորս մարդիկ չորրորդական շրջանի պատահարներ կ'անուանեն, թէև ինքնին այս կոչումը անիմաստ է։

Այն հիւանդութիւնները, զորս կրնանք յառաջ բերել չարկեղին 5-10-20 տարի ետք, գլխաւորաբար երկուք են. ողնայարի ծիւրտում, կամ հալումաշ (tabes) որ յամրաբար կը ջլատէ սրունքներու և թևերու շարժումները, կսկծալի ցաւեր պատճառելով ներքին գործարաններուն մէջ, և ընդհանուր անդամալուծութիւն (paralysie générale) որ աստիճանաբար կը ծիւրէ ուղեղը, կը ջնջէ զգայութիւնները և մտային կարողութիւնները, կը քայքայէ անհատը և կ'առաջնորդէ յիմարանոց։ Յիմարներու կարևոր մասը մեր զոհերն են։ Ամէնէն ահաւորը այն է որ, մարդոց համար անշուշտ, այս հիւանդութիւնները անբուժելի են և կարճ ժամանակի մէջ, երկար չարչարանքներէ ետք կը մեռցնեն։

Քսեմ նաև, ձեզ մխիթարելու համար, թէ միշտ չենք յիմարացներ մեր զոհերը, այլ երբեմն ալ հանձար մը կամ տաղանդ մը կը

ստեղծենք՝ ուղեղին մէջ մեր յառաջ բերած փոփոխութիւններով։ Քիչ չէ թիւը այն գիտուններուն, քաղաքագէտներուն, գրագէտներուն, գեղարուեստագէտներուն, որոնք իրենց արտադրած գործը կարևոր չափով մը մեղի կը պարտին։ Սակայն լաւ է որ չփորձէք, որովհետև աւելի հաւանական է որ յիմարանոց երթաք քան թէ հանձար մը դառնաք։

## ԺԱՌԱՆԴԱԿԱՆ ՍԻԹԻԼԻՄ

Պապը ազգին է կերեք,  
Տղուն ակուն է առեք:

Եւ իրօք, յաճախ զաւակներն են որ կը կրեն իրենց ծնողքին հիւանդութիւններուն ծանր հետևանքները, ժառանգելով անոնց տառապանքը և աւելին:

Այս ճիշտ է մանաւանդ իմ զոհերուս զաւակներուն, նոյնիսկ թոռներուն համար, որովհետև էապէս ծառանգական ըլլալով, դիւրաւ կը փոխանցուիմ երեխային՝ դեռ արգանդին մէջ դանուած ժամանակ:

Ծնողներէն զաւակներուն փոխանցուելու մեր կարողութիւնը, գործունէութեան անսահման ասպարէզ մը կը բանայ, ուր երևան կը բերենք մեր ամբողջ հնարամտութիւնը, և նրբին անդժութեամբ մը ու մասնաւոր հրճուանքով կը քայքայենք ընտանիքներ և կը փնացնենք սերունդներ: Որքան երիտասարդ ու կայտառ ըլլանք, այսինքն դեռ նոր հաստատուած հօր մը կամ մանաւանդ մօր մը մարմնին մէջ, և որքան քիչ թունաւորուած ըլլանք դեղերով, այնքան սաստիկ կը հարուածենք երեխան: Խսկ եթէ ծերացած ենք, եթէ տարիներէ ի վեր կը դանուինք անոնց քով, կամ դեղերով թունաւորուած ու տկարացած ենք, երեխային վրայ մեր ազդեցութիւնը նոյն համեմատութեամբ տկար կ'ըլլայ:

Պարագային համեմատ կը սպաննենք զայն, կամ կ'այլանդակնենք, արգանդին մէջ իսկ, կամ կը թողունք որ երևութապէս առողջ ծնի ու յետոյ կը հարուածենք և կամ եթէ շատ տկարացած ենք, ակամայ կը ինայենք անոր կեանքին: Բայց որքան ատեն որ ամբողջովին բնաջնջուած չենք ծնողներու մարմնին մէջ, մեր անջնջելի դրոշը կը դնենք երեխային մարմնին որևէ մէկ մասին վրայ: Ար-

դանդին մէջ, անոր աճումի ընթացքին յառաջ կը բերենք ներքին այնպիսի փոփոխութիւններ, որոնք կ'անդրադառնան երեխային կազմին վրայ: Ոմանք կը ծնին առանց թնի կամ ոտքի, երբեմն նոյնիսկ առանց գլխի: Ուրիշներ հսկայ գլուխ մը կ'ունենան, ջրով լեցուն (ջրգլուխ) և եթէ ապրին՝ յետագային լուսնու (սառա) կամ յիւմար ու ապուշ կ'ըլլան: Ուրիշներ ճեղքուած շրթունքով կը ծնին (նոռաբերան) ևայլն:

Յիշողութեանս մէջ դեռ կան բազմաթիւ թարմ օրինակներ: Գատմեմ յատկանշական պարագայ մը, որ ինծի համար գլուխ-գործոց մըն է և ուր երեան կուգայ ամբողջ կարողութիւնս:

Երիտասարդ մը ատենէ մը ի վեր կը հիւրընկալէր զիս: Երբ առաջին անդամ տեսաւ չարկեղը (շանքուը), բարեկամներու կողմէ յանձնարարուած զանազան «փոշի»-ներ փորձելէ յետոյ, բժիշկի մը դիմեց, որ յայտնեց թէ «ունեցածը սիֆիլիսի չարկեղ է»: Երիտասարդը գունատեցաւ ու տեղն ու տեղը մարեցաւ: Ուշքի գալէն ետք, վայրկեան մը խորհեցաւ իր կեանքին վերջ տալ, այնքան սարսափ վայրկեան մը խորհեցաւ իր կեանքին վերջ տալ, այնքան սարսափ կումներով թունաւորել զիս: Երկար չտեղեց մեր պարոնին սարսափն կումներով թունաւորել զիս: Երեք ամիս վերջ, տեսնելով որ վէրքը անհեռ համբերութիւնը: Երեք ամիս վերջ, տեսնելով որ վէրքը անհեռ համբերութիւնը: Երեք ամիս վերջ, իմ տկրապետութենէն ազատուած տացաւ և ուրիշներ չեն երևիր, իմ տկրապետութենէն ազատուած ըլլալ կարծեց, լքեց բժիշկն ու դեղերը և առաջին առթիւ ամուսնացաւ կարծեց, լքեց բժիշկն ու դեղերը և առաջին առթիւ ամուսնացաւ, հակառակ բժիշկն նախապէս ստացած պատուէրներուն:

Երջանիկ էր ու կեանքը ամէն կերպ կը ժպտէր: Մոռցած էր զիս, բայց ես զինք չէի մոռցած: Դեղերու ազդեցութեան տակ երկար ատեն շշմած մնալէ ետք, նորէն բազմացայ, սերունդ մը հասցուցի և քանի մը աննշան երկրորդական վէրքեր չինեցի բերնին մէջ և ուրիշ տեղ: Կարևորութիւն չտուաւ ու մտերիմ համբոյրով մը զիս իր առողջ ու կայտառ կնոջ տուաւ:

Արգանդին վրայ չինած չարկեղս անտեսանելի անցաւ: Մէկ ու կէս ամիս վերջ, դեռատի կնոջ մարմինը դեղեցիկ վարդածաղիկներով և շիտերով զարդարեցինք: Խեղճ կինը չուարած, սարսափած էր այս անսպասելի երեոյթին առջև: Ամուսինը լեղապատառ բժիշկին քով

վագեց—այս անդամ ալ ուրիշի մը։ Մարդիկ այսպէս են։ Կը կարծեն որ, բժիշկ փոխելով, հիւանդութեան մը կամ դարձանումի մը ընթացքը կրնան փոխել։ Ես առանձնապէս դժողոհ չեմ այս մտայնութենէն, ընդհակառակն, շատ կ'օգտուիմ անկէ։ Անցնինք։ Բժիշկը, այր և կնոջ մէջ խնդիր չյարուցանելու համար, կնոջ չյայտնեց հիւանդութեան էութիւնը — այդ է իր պարտականութիւնը — և սակայն, որևէ պատրուակով մը, սկսաւ դարձանել դայն, նաև ամուսինը։ Զարդուեցանք. անհետացան վէրքերը։ Բայց կինը, բարեախտաբար, չուզեց դարձանումը շարունակել, չգիտնալով իր հիւանդութեան էութիւնը։

Ամուսինը, ժամանակ մը ստիպելէ ետք, ձանձրացաւ ու ինք ալ լքեց։ Ուրախ էի, որովհետեւ եթէ շարունակէին, ամբողջ սերունդովս պլիսի փճանայի։ Այսուհանդերձ շատ տկարացած էինք՝ նոր վէրքեր կարենալ շինելու համար։

Ամիսներ անցան։ Օրին մէկը, կինը իր ամուսնին հաղորդեց ուրախառիթ լուրը. յղի էր։ Իրենց հրճուանքը չափ ու սահման չունէր. յոյսով և ծրագիրներով կ'ապրէին։ Մինչ այդ՝ ուժեքս վերստացած էի. անցայ նոր կաղմուող սաղմին մէջ, խանդարեցի անոր աճումը և երրորդ ամսուն՝ սպաննեցի։ Կինը վիժում ունեցաւ։

«Աստուծոյ կամքը այսպէս է եղեր», ըսին այր ու կին, ու նոր յոյսերով ապրեցան։

Քանի մը ամիս ետք, կինը նորէն յղացաւ։ Բայց վեցերորդ ամսուն՝ նորէն վիժում ունեցաւ։

Երրորդ յոյսութիւնը վերջաւորութեան հասաւ. երեխան ծնաւ, բայց վէրքերով ծածկուած (պատ. 16)։ Կանաչորակ աղտոսութիւն մը կը հոսէր քթէն. ոտքերուն և ձեռքերուն վրայ բշտիկներ կային։ Լեարդը, որուն մէջ հազարներով կը վիստակինք, ուռած էր։ Երկու շաբաթ միայն ապրեցաւ։

Զկասկածեցան թէ ես կընամ ըլլալ վիժումներուն և վերջին երեխային մահուան պատճառը։ Զդիմեցին բժիշկն, որ լաւ գիտէր թէ «երբ կին մը, առանց արաւքին լուրջ պատճառի, յաճախակի վիժում կ'ունենայ, պատճառը թբէրոնէմն է — սիֆիլիսն է»։



Պատկեր 17




Պատկեր 16


«Անդամ մը որ դժբախտութիւն մը գայ, իրարու ետևէ կուղայ. ճակատագիր է», ըսին, ու շարունակեցին:

Այս ժամանակամիջոցին մենք ալ բաւական ծերացած ու տկարացած էինք: Զկրցանք չորրորդ երեխան արգանդին մէջ մեռցնել և ոչ ալ վէրք շինել: Սակայն խանդարեցինք ներքին գործարանները, և, ծնելքն ետք, երեխան այնպէս էր ինչպէս կը տեսնէք այս պատկերին մէջ (թիւ17): Դեռ չապրած՝ ծերացած էր. շարունակ կուլար, առանց որոշ պատճառի: Անպատճառ կը մեռցնէինք, եթէ օդնութեան չկանչէին բժիշկը, որ ճանչցաւ յատուկ դրոշմա ու փրկեց երեխան: Ժամանակաւորապէս սակայն, որովհետև չթողուցին որ երկարատև թունաւորումով մեզ ամբողջս փնացնէ: Երբ ութը տարեկան եղաւ, խիժաւոր ուռ շինեցինք ձեռքի մատներուն վրայ (երեխաներուն քով ամէն տեսակ վէրք կը շինենք, երկրորդական կամ երրորդական, առանց նկատի առնելու ժամանակը կամ «ըրջանը»), վէրք բացինք, տարի մը «բանեցուցինք», ոսկորներ փտեցուցինք, և երբ, յոդնած, դադրեցանք գործելէ ու վէրքը գոցուեցաւ, տղան հաշմանդամ մնաց: Յետադային ամուսնացաւ, զաւակներ ունեցաւ. բոլորն ալ վատառողջ էին ու բացի մէկնէն, որ դեռ կ'ապրի, միւսները մեռան սովորական հիւանդութիւններէ, որոնք հաւանակաբար մահացու չպիտի ըլլային, եթէ երեխաները, մեր պատճառով, տկար ծնած չըլլային:

Հինգերորդ զաւակ մը ևս ունեցաւ այն զոյզը որուն պատմութիւնը կ'ընեմ: Տասը տարի էր անցեր անոնց ամուսնութենէն ի վեր: Մեզմէ շատերը մեռած էին, տարիքնիս առած էինք: Ուստի, ակամայ, թողուցինք որ այս մէկը երեւութապէս առողջ ծնի: Կունտ ու կլոր, աղւորիկ երեխայ մըն էր (պատ. 18): Ծնողքը ուրախ էին ու հպարտութեամբ ցոյց կուտային երեխան դրացիներուն. «տեսէ՞ք ինչ լայն ու բարձր ճակատ ունի. իսկացի պիտի ըլլայ» կ'ըսէին: Եւ իրօք, յետագային, տաղանդաւոր գրագէտ մը դարձաւ: Սակայն մի զարմանաք եթէ ըսեմ՝ թէ այդ ցցուն ու բարձր ճակատը (ողիմպիտան ճակատ) մենք շինած էինք: Այս ալ մեր յատկանիշներէն մէկն



Պատկեր 19.



Պատկեր 18.

է: Շատ ուշ սկսաւ քալել, մէկ ու կէս տարեկանէն յետոյ, որովհետև ոսկորները տկարացուցած էինք. ատոր հետևանքով ալ սրունքները քիչ մը ծուցան: Ակռաներն ալ ուշ բուսան. ոմանք ծուռ էին, ուրիշներ պակասաւոր էին՝ ծայրերը կարծէք կոտրտած կամ մաշած (պատ. 19): Բժիշկները ատամներու շարուածքէն և ձևէն յաճախ կրնան հասկնալ թէ ինծի հետ գործ ունին: Այս թերութիւններէն զատ, երեխան առողջ մեծցաւ և, ինչպէս ըսի, յետադային տաղանդաւոր գրագէտ մը դարձաւ: Միայն թէ, անոր ուղեղին և ջղային դրութեան վրայ դրոշմ դրած ըլլալով, արտառոց դաղափարներ կ'արտայայտէր և նկատուած էր իրրե ինքնատիպ գրագէտ մը:

Ահա պատմութիւնս, որ իրական է, և որ մասնաւոր հպարտութեամբ կը պատմեմ:

Մոռցայ ըսել թէ ծնողքն ալ, որոնք իրենց անհոգութեամբ չէին կրցած փացանել զիս, գէշ վախճան մը ունեցան: Հայրը յիմարանոցի մը մէջ վերջացուց իր կեանքը. իսկ մայրը, որուն երակները մաշած էի, 55 տարեկանին կաթուածահար եղաւ:

Այսպէս, ամբողջ ընտանիք մը տառապեցուցի և քայլայեցի, նիւթապէս, Փիզիքապէս և բարոյապէս: Գլուխ գործոց մը, չէ՞ որ լիովին կը պատկերացնէ քայլայիչ կարողութեանո բոլոր աստիճանները:

Այժմ պիտի հարցնէք թէ բոլոր գոհերու և անոնց սերունդը այս վախճանին դաստարարուած են, և ինձմով վարակսած երիտասարդները չե՞ն կրնար կամ պէտք չէ՞ ամուռնանան:

Այս հարցումին պատասխանը կախում ունի հետևեալին պատասխանէն:

## ՍԻՖԻԼԻՍԸ ԿԸ ԲՈՒԺՈՒՄԸ

Չոհերէս քանի քանիներ այս հարցումը ըրած են իրենց բժիշկներուն և անձկութեամբ պատասխանին սպասած են:

«Այո, սիֆիլիսը բուժելի հիւանդութիւն է, պատասխանած է բժիշկը. ան արմատապէս կը բուժուի: Փաստը այն է որ սիֆիլիս ունեցողներ, ժամանակ մը դարձմանուելէ ետք, կրկին վարակուած են և նոր սիֆիլիս առած են: Մինչդեռ ատոյդ գիտենք որ Փրանկախտաւոր մը՝ նոր Փրանկախտ չ'առներ, որքան ատեն հինը արմատապէս բուժուած չէ»:

«Դժբախտաբար տակաւին գիտական միջոց մը չունինք ստուգիւ հաստատելու թէ ֆրանկախտաւոր մը արմատապէս բուժուած է թէ «չ»:

Եւ իրօք այնպիսի մեթոս մը ընտրած եմ որ զոհերս շարունակ տարակուսանքի մէջ կը պահեմ: Անշուշտ բժիշկները մանրագէտը ունին զիս տեսնելու համար, սակայն ան օգտակար կրնայ ըլլալ միայն այն ատեն երբ վէրքերուն մէջ կը տեսնուիմ (չարկեղին և երկրորդական վէրքերուն մէջ): Քանի մը գիտուններ մանրագէտով բացառաբար զիս կրցած են տեսնել երրորդական վէրքերուն, արինին, սերմին և արեան անօթներու պատերուն մէջ:

Կը տեսնէք ուրինն որ մանրագէտը մեծ արժէք մը չի ներկայացներ անհետացումս հաստատելու համար:

Հառաջ արեան քննութիւնը, պիտի հարցնէք:

## ԱՐԻՒՆԻ ՔՆՆՈՒԹԻՒՆԸ

Զեղմէ շատեր լած են թէ արեան քննութիւնով կարելի է հասկնալ թէ մէկը սիֆիլիս ունի՞ թէ ոչ և թէ երբ այդ քննութիւնը դրական է՝ (փօզիթիվ) սիֆիլիս կայ, և եթէ ժխտական է՝ (նէկաթիվ) սիֆիլիս չկայ:

Խնդիրը այդքան ալ պարզ չէ:

Երբ մէկու մը մարմնին մէջ մտնեմ, նախ չարկեղը կը շնեմ մորթին վրայ և յետոյ, հետզհետէ կը թափանցեմ ներքին գործարաններուն մէջ: Որքան ատեն որ կայտառ ու առողջ եմ, և դեղերով սաստիկ տկարացած չեմ, կ'արտադրեմ այնպիսի նիւթեր, ըսենք «թոյներ», որոնք զոհիս արիւնին կը խառնուին և անոր կուտան մասնաւոր յատկութիւն մը՝ զորս մօտ 20 տարի առաջ գտաւ գերմանացի գիտուն մը՝ Վասերման:

Երբ որևէ արեւն ամանի մը մէջ դնէք և ձգէք որ «պաղի», երկու մասի կը բաժնուի: տակը կարմիր, հաստատուն մաս մը որ արեան կարմիր գնդիկները կը պարունակէ: իսկ վրան դեղնորակ հեղուկ մը որ արեան շինուին է (sérum):

Վասերման ոչխարի արեան կարմիր գնդիկները խառնեց գանագան շիճուկներու, ուրիշ նիւթերու ներկայութեան և զանազան պայմաններու տակ, որոնց խելքս շատ չի համնիր և դուք ալ գիտնալու պէտք չունիք: Ան նկատեց որ Փրանկախտաւորներու շիճուկը կը լուծէ, կը փնացնէ ոչխարի արեան գնդիկները և եղրակացուց. —

Երբ արեան ֆննութիւնը դրական է (reaction de Wassermann positive), այսինքն երբ մէկու մը արեան շիճուկը կը հալեցնէ ոչխարի արեան գնդիկները, այդ կը նշանակէ թէ այդ շիճուկին մէջ թրէրոնէմի «թոյներ» կան, հետևաբար այդ անձին մարմնին որևէ մէկ մասին մէջ թրէրոնէմ գոյութիւն ունի, աւելի պարզ՝ այդ մարդը սիֆիլիս ունի: Գրեթէ առանց բացառութեան այսպէս է, երբ նոյն

իսկ հիւանդը իր սիֆիլիս ունեցած ըլլալը չի գիտեր և կամ տարիներ առաջ վարակուած ու դարմանուած է և անկէ ի վեր որևէ վէրք ունեցած չէ:

Բայց հակառակը ճիշտ չէ. այսինքն երբ մէկու մը արեան ֆննութիւնը ժխտական է այդ կը նշանակէ թէ. —

Այդ արիւնին մէջ բնաւ չեմ մտեր (բնաւ սիֆիլիս չէ առած), կամ մտած եմ բայց անհետացած եմ (սիֆիլիս առած է, բայց բուժուած չէ),

Կամ մտած եմ, բայց դեռ ժամանակ չեմ ունեցած «թոյն» արտադրելու (չարկեղը շինելէ ետք մինչեւ 12-17 օր),

Եւ կամ դեղերու ու տարիքի ազդեցութեան տակ տկարացած եմ, մարմնին մէկ անկիւնը քաշուած եմ ու առժամապէս ի վիճակի չեմ թոյն արտադրելու:

Կը տեսնէք թէ որքան հակասական նշանակութիւններ ունի արեան ժխտական քննութիւն մը: Բժիշկները, հիմնուելով հիւանդին անցեալին, կրած դարմանումին, արեան նախապէս կատարուած քննութիւններու արդիւնքին և ուրիշ կարգ մը պարագաներու վրայ, կրնան որոշ եղրակացութիւն մը հանել, երբ արեան քննութեան պատասխանը ժխտական է: Բայց վստահ կրնաք ըլլալ թէ շատ անդամ զանոնք նեղ կացութեան մէջ կը դնեմ: Տեսնելու էք թէ խեղճերը որքան նեղութիւն կը քաշեն սիֆիլիսով վարակուած և քիչ-շատ դարմանուած իրենց հիւանդները համողելու որ արեան ֆննութեան ժխտական պատասխան մը՝ բուժում չի նշանակեր: Բարերախտաբար զոհերս շատ անդամ ականջ չեն կախեր և տեսնելով որ ոչ ցաւ ունին, ոչ վէրք և իրենց արիւնն ալ «մաքուր» է, չեն շարունակեր դարմանուիլ ու յաճախ գէշ կարծիք ալ կը կազմեն իրենց բժիշկին մասին: Ու յանկարծ օրին մէկը, տարիներ վերջ, տեղէ մը ծայր կուտամ, ապշահար ու սարսափահար ձգելով զոհերս:

Գանք այժմ ձեզ հետաքրքրող հարցին:

## ՖՐԱՆԿԱՍԻԱՆԻՈՐ ՄԸ ԿՐՆԱՅՅԹ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ

Զէք կրնար երևակայել թէ այս խնդրին առթիւ որքան շփոթումի և նեղ կացութեան կը մատնուին թէ զոհերս և թէ բժիշկները:

Հիւանդներու համար խնդիրը պարզ կը թուի: Զեն հասկնար թէ ինչու բժիշկը կ'արդիլէ ամուսնութիւնը, երբ իրենք որևէ վրդովիչ ախտանշան չեն տեսներ կամ չեն զգար: Երբեմն աշ կ'ենթալրեն նոյնիսկ թէ բժիշկները շահախնդրական ոգիէ մը թելագրուած կը դնեն այդ արդելքը:

Իսկ բժիշկներուն համար խնդիրը շատ աւելի բարդ է: Անոնք փորձառութեամբ գիտեն թէ ինչպէս, տարիներ լուռ մնալէ ետք, յանկարծ երևան կուգամ ու անակնկալ կը հարուածեմ զոհերս: Գիտեն որ արդի գեղերով կրնան ոչնչացնել զիս, եթէ զոհերս ժամանակին իրենց գիմեն. բայց գիտեն նաև որ անկարող են գիտականապէս հաստատել թէ մէկու մը մարմնէն անհետացած եթ թէ ոչ: Ուստի վերջին ծայր խոհեմութեամբ կը գործեն և կը նախընտրեն պէտք եղածէն աւելի երկար դարմանում ընել և իրենց հիւանդները յետագայ հարուածներուս չենք-արկել բան պակաս ընել և տնանց ու անոնց սերունդին ապագայ առողջութիւնը վտանգել:

Ահա թէ ինչու անոնք այնքա՞ն զդուշութեամբ և կարգ մը սղարագաներ նկատի առնելէ ետք միայն իրենց հիւանդներուն ամուսնանալու արտօնութիւն կուտան:

Յաճախ ականատես և ականջալուր կ'ըլլամ բժիշկներու այս համոզումին և հիւանդներու մտայնութեան բաղխումին: Դեռ քանի մը օր առաջ զոհերէս մէկը, որ տարիէ մը ի վեր կը դարմանուէր, իր բժիշկին դիմեց ամուսնութեան արտօնագիր մը տոններու համար:

Անմիջապէս որ իր նպատակը պարզեց, բժիշկը պատասխանեց

թէ բացարձակապէս չէր կրնար ամուսնանալ:

— «Բայց ի՞նչ անպատեհութիւն կայ, տոքթօր:

— «կրնար կինդ վարակել և անոր միջոցով զաւակներդ, և յետագային նոյնիսկ թուներդ:

— «Քանի որ վէրք չունիմ, ինչպէս կրնամ վարակել:

— «Ցետաղային կրնար վէրք ունենալ: Նոյնիսկ եթէ բնաւ վէրք չունենաս, կրնար սերմովդ վարակել նախ կինդ և անոր միջոցով զաւակներդ: և կամ նախ սաղմը (ձուն) և անոր միջոցով կինդ:

— «Քանի ամիսէ ի վեր ոչ ցաւ ունիմ, ոչ վէրք, և արիւնս ալ զժագուր» է, քննութիւնը ժխտական է (նեկաթիվ): Եթէ բան մը ըլլար, մինչև հիմա երևան պիտի գար:

— «Սիֆիլիսը ուրիշ հիւանդութիւններու չի նմանիր: Ամիսներով, տարիներով լուռ կը մնայ ու յանկարծ, տեղէ մը ծայր կուտայ:

— «Ուրեմն բնաւ չի բուժուիր:

— «Ընդհակառակն, բուժելի հիւանդութիւն է, մանաւանդ արդի գեղերով և գօրաւոր ու երկարատես դարմանումով: Փաստը այն է որ շատ մը լաւ դարմանուած Փրանկախտաւորներ կ'ամուսնան և առողջ զաւակներ կ'ունենան. իսկ ուրիշներ նոր սիֆիլիս կ'առնեն, ինչ որ անկարելի է, եթէ հինը բուժուած չէ: Միայն թէ վաստահարար չենք կրնար գիտնալ թէ այսինչ կամ այնինչ Փրանկախտաւորը արմատապէս բուժուած է թէ ոչ:

— «Այս պամաններուն մէջ ի՞նչպէս և ե՞րբ կրնաք արտօնել ամուսնութիւնս:

— «Ինձի դիմեցիք երբ արդէն երկրորդական շրջանի վէրքեր ու ունէիք, և ձեր արեան քննութիւնն ալ դրական էր, այսինքն արիւնը և ներքին գործարանները վարակուած էին: Տարիէ մը ի վեր կը դարմանում ձեզ: Այս պայմաններուն մէջ երեք տարի վերջ միայն կրնաք ամուսնանալ, պայմանով որ լրջօրէն շարունակէք գարմանը և մինչև այդ տաեն ոչ վէրք ունենաք և ոչ ալ արեան կամ ողնաջուրին մէջ հիւանդութեան հետքը մնայ:

«Եթէ չարկեղի երեան դալէն անմիջապէս ետք, առաջին 10-12 օրուայ շրջանին ինծի դիմած և սկսած ըլլայիք դարմանումը, այն ատեն երբ արիւնը դեռ վարակուած չէր, փոխանակ չորս տարիի, երկու տարիէն կրնայիք ամուսնանալ, կանոնաւոր և գօրաւոր դարմանումի ենթարկուելու պայմանով»:

— «Եթէ կէտ առ կէտ հետեւմ ձեր խորհուրդներուն և այդ երկարատև դարմանումին, կրնա՞մ վստահ ըլլալ թէ յետագային հիւանդութիւնը երեան չպիտի դայ և զաւակներս առողջ պիտի ծնին»:

— «Այո. ամէնօրեայ փորձառութիւնը այդ կը հաստատէ: Բայց լաւ է որ Փրանկախտաւոր մը միշտ դդոյշ ըլլայ և ինչպէս շատեր իրենց անձը պատահական արկածներու դէմ կ'ապահովագրեն, զիտնալով հանդերձ թէ 99% արկածի չպիտի ենթարկուին, այնպէս ալ լաւ դարմանուած Փրանկախտաւոր մը պարտաւոր է ինքոյնքը ապահովագրել սիֆիլիսի նոյնիսկ անհաւանական արկածի մը դէմ: Ասոր համար պէտք է որ, 1. պարբերաբար քննութեան ենթարկուի. 2. ամուսնանալի առաջ և մանաւանդ ամուսնանալի յետոյ, զաւակ ունենալի առաջ, 2-3 ամիս դարմանուի և 3. յղութեան միջոցին իր կինը դարմանել տայ:»

«Ամէն պարագայի տակ, որքան ատեն որ Փրանկախտաւորի մը արմատապէս բուժուած ըլլալը հաստատող գիտական միջոց մը չէ գտնուած, ան, զօրաւոր, կանոնաւոր և երկարատև դարմանումի ենթարկուելով հանդերձ, պարագային համեմատ երկու կամ չորս տարիի առաջ պէտք չէ ամուսնանայ: Եթէ այդ պայմանաժամկէն առաջ ամուսնացած է, պէտք չէ զաւակ ունենայ, և եթէ կինը պատահաբար յդի մնայ, պէտք է զայն դարմանել տայ յղութեան շրջանին»:

«Ասկէ զատ Փրանկախտաւոր մը պարտի իր սիֆիլիսէ վարակուած ըլլալը յայտնել բժիշկին, ամէն անդամ որ կասկածելի հիւանդութիւն մը կամ ախտանիշ մը երեան դայ իր, կնոջ կամ զաւակներուն վրայ:»

«Սիֆիլիսը շատ ծանր հիւանդութիւն մըն է անոնց համար որոնք չեն դարմանուիր կամ դէշ ու անկանոն կը դարմանուին:»

«Սիֆիլիսը շատ թեթև հիւանդութիւն մըն է անոնց համար որոնք զօրաւոր, կանոնաւոր և երկարատև դարմանումի ենթարկուելու համբերութիւնը կ'ունենան»:

Երիտասարդ զոհս համոզուած երևոյթով մը մեկնեցաւ բժիշկին քովէն: Սակայն քիչ յետոյ ինքնիրեն կ'ըսէր. «Ամիսներէ ի վեր ոչ ցաւ ունիմ, ոչ վէրք, արիւնս ալ մաքուր է. ալ ինչո՞ւ չպիտի ամուսնանամ»:

Ահա թէ ինչպէս կը շատնան զոհերս և կը տարածեմ տիրապետութիւնս մարդկութեան վրայ:

---

## ԻՆՉՈՎԱԿ ԿԸ ՓՃԱՑՆԵՆ ԶԻՍ

Մինչև հիմա պատմածներս անտարակոյս գէշ զաղավար կազմել տուխն իմ մասիս։ Սակայն մի զարմանաք, եթէ ըսեմ թէ դոհերս՝ Փրանկախտաւորները շատ բախտաւոր են։ Անշուշտ ամէն ինչ յարաբերական է այս աշխարհին վրայ։ Ֆրանկախտաւորները բախտաւոր են, կ'ըսեմ, անոր համար որ, մարդիկ դռած են զիս փճացնելու կամ գէթ անվնաս դարձնելու համար պէտք եղած թոյները։ Եթէ զոհերս օգտուին և յարատե գործածեն այդ թոյները, այսինքն եթէ դարմանուին, իրենց ըրած բարոյական և նիւթական գոհողութիւնները, որքան ալ մեծ ըլլան, ի դերե չեն ելլեր, և բոլորվին զերծ կը մնան այն ամէն արկածներէն և աւերներէն որոնց նկարագրութիւնը այնքան սարսափ ազդեց ձեզ։

Մինչդեռ բարեկամիս՝ թոքախտի միքրոպին կամ քաղցկեղին (քանսէր) զոհերը, օրինակ, այդ բարեբախտութիւնը չունին։ Անոնք և անոնց պարագաները, յաճախ ի զուր ահազին գումարներ կը վատնեն և զոհողութիւններ կ'ընեն, որովհետեւ գիտունները դեռ չեն դռած զանոնք փճացնելու միջոցները։

Այս տեսակէտէն մասամբ անբախտ եմ, և, ինչպէս կ'ըսէր նախորդ պատմութեանս մէջ թժիշկը, բոլորվին անվնաս եմ անոնց համար որ կը դարմանուին։ չարիք մըն եմ անոնց համար որ չեն դարմանուիք կամ անկանոն ու կիսակատար կը դարմանուին։ Բարեբախտ եմ որ այս վերջինները, տգէտներ ու նախապաշարուածներ, մեծամասնութիւն կը կազմեն և թոյլ կուտան որ տիրապետութեանս սահմանները ընդարձակուին։

Աժմ գաղափար մը տամ այն թոյներուն մասին զորս թժիշկները կը գործածեն զիս սպաննելու համար։ Գլխաւորաբար երեք են. սնդիկ, պիզմուք և զառիկ։

## ՍՆԴԻԿ

Սնդիկը (նիվա) ամէնէն հին թոյնն է. դարերէ ի վեր կը գործածուի։ Նախ և առաջ սնդիկի չողիացումներու (քիւթսիւ) կ'ենթարկուէին, ինչ որ աւելի զոհիս կը վնասէր, քան ինծի։ Հիւանդին բերնէն առատ լորձունք կը հոսէր, լինտերը կ'ուռէին, ակրաները կը թափէին ևայլն։ Մինչև այսօր, յետամնաց ժողովուրդներ կը գործածեն սնդիկով դարմանուելու այս ձեւ։ Հետզհետէ պատրաստեցին օծանակներ (նիվա մէկիկմի), գեղահատեր (հապ) և օչարակներ, միայն սնդիկով կամ իօտիւռ տը փօքասիոմ կոչուած դեղին հետ միասին, շատ անդամ սալափարէյի խաշածոյի մէջ լուծուած։ Հիմա ալ գեղագործները ահագին դրամ կը շահին, մեծաքանակ ծախելով այս տեսակ պատրաստուէներ (préparations) արիւն մաքրող (dépuratif) անունին տակ, որոնք հիւանդին դարմանուելու պատրանքը կուտան, և ինծի ալ ժամանակ՝ անոնց մարմինը յամրօրէն քայլայելու։

Վերջ ի վերջոյ թժիշկները գտան նաև միջոցը ուղղակի մկաններուն կամ երակներուն մէջ ներարկելու, «ասեղ» ընելու, սնդիկը կամ իր բաղադրութիւնները։ Պէտք է խոստովանիմ որ սնդիկի այս կերպ գործածութիւնը բաւական վնաս հասցուց ինծի, որովհետեւ շատ աւելի աղղեցիկ է քան քիւթսիւները, հապերը, մէկիմները կամ արիւն մաքրող ! օչարակները։ Այսուհանդերձ սնդիկը ինքնին զօրաւոր թոյն մը չէ ինծի համար. ան անմիջապէս չի սպաններ, այլ հետզհետէ կը տկարացնէ զիս։ Ահա թէ ինչու նախապէս Փրանկախտաւորները տարիներով կը դարմանէին, բայց դարձեալ մէջտեղ կ'ելլէի. մանաւանդ որ այն ատենները, մարդիկ տակաւին չէին դռած՝ մանրադէտով կամ արեան քննութիւնով ներկայութիւնս հաստատելու միջոցը, ու կը սպասէին երկրորդական վէրքերու երևան գալուն, հասկնալու համար մէկու մը սիֆիլիս ունենալը։

## ԶԱՌԻԿ

Զառիկը (մկնդեղ, արալնիկ) գտնուածներուն մէջ ամէնէն ազդեցին է։ Թէկ բաւական ատենէ ի վեր անոր դանազան

բաղադրութիւնները կը գործածէին ինծի դէմ, սակայն 1912-ին էր որ, գերմանացի գիտուն մը՝ էրթիւ, գտաւ ամէնէն զօրաւոր բաղադրութիւնը՝ 606-ը<sup>\*)</sup> : Կը յիշէք թերես թէ արար աշխարհ ի՞նչ աննկարագրելի հրճուանքով ընդունեց այս գիւտին լուրը: Կարծեցին թէ մէկ «ասեղ»-ով պիտի կրնան հոգիս հանել և աներկիւտ ենթարկուիլ սեռային ամէն տեսակ փորձութիւններու: Յուսախաբութիւնը չուշացաւ: 606-ը, թէև ինծի և սերունդիս ահաւոր ջարդ մը կուտար, բայց միւնոյն ատեն կը թունաւորէր դոհերէս շատերը: Էրլիս պատրաստեց անոր նուազ թունաւոր, բայց միւնոյն ատեն նուազ ազդեցիկ մէկ ձևը՝ 914-ը: Այսուհանդերձ, ներկայիս, ինձ համար պատրաստուած թոյներուն մէջ ամէնէն զօրաւորն է: Ան անմիջապէս կը սպաննէ մեզմէ բոլոր անոնք որոնք վէրքերուն մէջ կը գտնուին: Ահա թէ ինչու վէրքերը չուտով կ'անհետանան և հիւանդը կ'ունենայ 914-ի քանի մը «ասեղով» բուժուած ըլլալու պատրանքը:

#### ՊԻԶՄՈՒԹՅ

Ահա թոյն մը ևս ինծի համար, զոր 3-4 տարի առաջ փորձեց լէվատիթի անուն մանրէաբան մը, թէև ժամանակին ուրիշներ գործածեր էին: Այժմ շատ կը գործածուի. ընդհանրապէս մկան-ներուն մէջ կը ներկարկեն: Սնդիկէն աւելի, բայց 914-էն նուազ զօրաւոր է:

Կան նաև կարգ մը ուրիշ դեղեր, մասնաւորաբար խօսիւոր զոր բժիշկները կը գործածեն մասնաւանդ երրորդական շրջանին շինուած արտաքին կամ ներքին վէրքերս բուժելու համար:

<sup>\*)</sup> Երիթի պատրաստած զարիկի բազմաքիւ բազարութիւններէն միայն 606-քը իրապէս ազդեցիկ եղաւ սիֆիլիսի վէրքերում դէմ. առոր համար զայն անուանեց Սարվարսան (606) և անկէ վերջինը նէսուալվարսան (նոր 606 կամ 914):

#### ԻՆՉՊԵՍ ԿԸ ՓՃԱՑՆԵՆ ԶԻՍ

Այժմ գաղափար մը ունեցաք այն բազմատեսակ թոյներուն մասին, զորս բժիշկները կը գործածեն սպաննելու համար զիս: Այսուհանդերձ, այդ թոյներէն ոչ մէկը մէկ անդամէն զիս բնաջինջ ընելու զօրութիւն ունի: Ուստի, բժիշկները, որոշ ծրագրի մը ընելու զօրութիւն ունի: Այսուհանդերձ, ներկայիս, ինձի դէմ, համաձայն, ահաւոր ու սիստեմատիկ պայքար կը մղեն ինծի դէմ, կանոնաւոր ու երկարաւոր թունաւորումի ենթարկելով զիս:

Աւելորդ է տալ այդ ծրագրին մանրամասնութիւնները, որոնք բազմազան են և յաճախ բժիշկներուն կողմէ կը փոխուին, պարագային համեմատ: Սակայն կ'արժէ որ ծանօթանաք այդ ծրագրին ընդհանուր և կարեւոր կէտերուն, զաղափար մը կազմելու համար թէ ներկայիս մարդիկ, աւելի ճիշտ բժիշկները, որքան յարատենութեամբ և անդթութեամբ կը հալածեն զիս:

Զիս հալածող մասնագէտները, ընդհանրապէս համաձայն են հետևեալ կէտերուն շուրջ: —

1. — Ամէն անդամ որ կասկածելի վէրքով, կամ վէրքերով հիւանդ մը ներկայանայ, նախ մանրադէտով կամ արինի քննութեամբ հաստատել սիֆիլիս ունենալը: Կարգ մը բժիշկներ, պարզ կասկածի մը վրայ, անմիջապէս կը սկսին դարմանումի և յաճախ, կասկածի մը վրայ, անմիջապէս կը տարակուաի սիֆիլիս ունեցած ըլլալուն:

2. — Արինի քննութեամբ հաստատել թէ արինին մէջ անցած դարմանումի ունի, բժիշկներուն համար, եմ թէ ոչ, ինչ որ մեծ կարեւորութիւն ունի, բժիշկներուն համար,

3. — Կարելի եղածին չափ կանուխ սկսիլ դարմանումը և տարի մը շարունակ, որքան կարելի է զօրաւոր յարձակում ընել և ուժգին հարուածել զիս:

Ահա այդ յարձակումին ընդհանուր յատակագիծը:  
Ահա ամիս՝ 914-ի ներարկում, 5-էն 7 օրը անդամ մը (0,15—0,30 — 0,45 — 0,60 — 0,75 — 0,75 — 0,75 — 0,90 — 0,90 —

0,90 — 0,90, լնդամէնը 7-8 կրամ)։ մեծ չափերուն պւելի զդայուն եմ։ մէկ հատ 0,90-ոց 914-ը շատ աւելի կը վնասէ ինծի, քան երկու կամ երեք անգամ ներարկուած 0,45-նոցը։ Շատ մը մասնագէտներ, 914-ին հետ միասին պիղմութ կամ սնդիկ կը ներարկեն, եթէ դոհիս մարմինը կարենայ տանիլ։

Երեք շաբաթ դադար :

Երկու ամիս՝ 914-ի ներարկում (առաջինին նման, առանձին կամ պիզմութիւն կամ սնդիկի ներարկումներու հետ)։

ԵՐԵՒԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Մէկ ու կէս ամիս՝ պիզմութի ներարկում (12 հատ, շաբաթը երկու անգամ)։

### **bukf zwiebe röllchen:**

Մէկ ու կէտա ամիս՝ պիզմութի ներարկում (նախորդին նման)։ Ինեւ շաբաթը ուղարկ։

Երկու ամիս՝ 914-ի ներարկում (առաջինին նման)։

Աւագանչուր կատար շ-ը և արևո արևություն արեւալ քսութիւն։  
Ուրեմն մէկ տարուան ընթացքին, ինը ամիս դարմանում։  
Այս է, իր ընդհանուր գիծերուն մէջ, սիֆիլիսի առաջին  
տարուան ընթացքին, բժիշկներու կողմէ ինծի դէմ կատարուած  
յարձակողական դարմանումին յատակագիծը։

Բժիշկները յանախ փոփոխութիւններ կը մտցմեն անոր մէջ, համաձայն զոհիս տարիքին, սեռին, առողջական վիճակին, ներարկուած թոյներուն դէմ իր մարմնի դիմացկումութեան, ներկայացուցած վէրքերու տեսակին, արեան պարբերական քննութիւններու արդիւնքին ևայլն: Բայց և այնպէս չեն չեղիր Հիմնական սկզբունքն՝ հարուածել զիս ուժգին, շատ կարի ընդմիջումներով, որպէսզի ժամանակ չունենամ ինքինքս գտնելու և արագ, այսինքն որքան կարելի է հիւանդութեան առաջին օրերուն:

Այս կէտին այժմ մեծ կարևորութիւն կուտան: Առաջին աշրուան գօրաւոր յարձակումէն յետոյ, յետագայ դարմանումին տևողութիւմը անկէ կախում ունի: Բժիշկները փորձառութեամբ համոզուած են, առանց դիտական միջոցով կարենալ առուցելու, որ, ներկայ դեղերով,

մահաւանդ 914-ով (նէօսալիքարտան), առանձինն կամ միւս դեղէրուն հետ միացած, կընան յանախ մէկ տարուան մէջ զիս քեաչինց քննի և ուժինիքը բռւծել,

— Եքէ զաներս խելացի ըլլան ու շարկեղի երևումն ամենիցավելս  
եաֆ իրենց դիմեն և դարմանումը սկսին առաջին Տ-12 օրուան  
ընթացքին, երբ արեան հնանութիւնը ժխտական է, այսինքն երբ դեռ  
առեւճին մէջ չեմ անցած.

— Եթէ զահերս մինչև վերջ կանոնաւորաբար հետևին վերը՝ յիշեալ գօրաւոր դարմանումին և իրենց կազմը կարենայ տաճիլ Շերարկուած դեղերը.

— Եթէ չարկեգէն զատ ուրիշ որևէ վէրք չխանին և հիւանդութեան սկզբին ու դադարենքու միջոցին կատարուած արիւնիք ֆնութեան սկզբին արդիւնքը միշտ ժխտական ըլլայ:

Այսուհետեւ անսնք կը սարցատրաւ, ապասկզբանաւար,  
տարի մը ևս (ընդամենը երկու տարի) շարժանակել գալիքանումը  
պեղմութիւն և սնդէկի բաղադրութիւններով, տկարացնելու և ժառ  
շեցնելու համար մեղմէ անոնք որոնք դիմացած են առաջին տարուան  
յարձակողական դարմանումին։ Երկրորդ տարուան շրջանին կ'ընեն,  
օրինակի համար, երկու շարք (série) պիզմութ և երկու շարք  
սնդիկ (մէկ շարք = 12 ներարկում, շաբաթը երկու անդամ), իւրա-  
քանչիւր շարքէ յետոյ մէկ ու կէս ամփս դագար տալով։

Քիչ մը երկար ծանրացայ դարմանումին այս մանրամասնութիւններուն վրայ, ցոյց տևալու համար թէ թժիշկները, սիփիլիսի արագ ու հիմնական բուժումի աճապակէտէն որքա՞ն օդուակար ու

յուսատու կը նկատեն զոհերուս կանխահաս (12-րդ օրէն առաջ), կամոնաւոր և զօրաւոր դարձանումը:

Բայց կը վստահացնեմ ձեզի որ շատ քիչերն են որ ժամանակին բժիշկի կը դիմեն ու համբերութիւնը կ'ունենան կանոնաւորաբար դարձանուելու։ Շատեր, դեղագործներու, բարեկամներու կողմէ յանձնարարուած դեղեր գործածելով, ինծի ժամանակ կուտան որ իրենց արիւնին մէջ անցնիմ, երկրորդական վէրքեր շինեմ ևայլն։

Երբ գոհիս արեան քննութիւնը դրական արդիւնք տայ, բժիշկ-ները այլևս չեն դոհանար, իրաւամբ, երկու տարի դարմանումով, այլ առաջին տարուան զօրաւոր, յարձակողական դարմանումէն ետք, երեք-չորս տարի ևս կը շարունակեն դարմանումը, պարագային համեմատ աւելի կամ նուազ գորաւոր։ Երբեմն շատ աւելի երկար ատեն կը դարմանեն, մասնաւանդ երբ գոհս անկանոն ու երկար ընդմիջումներով հետևած է դարմանումին։ Այդ ընդմիջումներուն ատեն հետզհետէ կենսունակութիւնս կը վերստանամ և արիւնը «ըրական» կ'ընեմ կամ նոյնիսկ վէրքեր կը շինեմ։ Ասոր հետևանքով նախապէս եղած դարմանումը բոլորսկին պարապը կ'երթայ, ու բժիշկները կը ստիպուին ծայրէն ոկտիլ և 4-5 և աւելի տարիներ շարունակել դարմանումը, որուն մանրամասնութիւնները պատմել, աւելորդ կը նկատեմ։

Զեր միտքը պահեցէք միայն այն որ, եթէ դարմանումը սկսի  
12-րդ օրէն և մանաւանդ աւելի առաջ ու ըլլայ զօրաւոր ու կան-  
նաւոր, գրեթէ միշտ մէկ կամ երկու տարիէն կ'անենանամ:

Երբ դարմանումը սկսի 12-րդ օրեն յետոյ, այն ատեն եքք արիւթին մէջ անցած եմ (արիւթին ժննութիւնը դրական է), և մանաւանդ վէրքնը շինած եմ, երեք-հինգ տարին միայն կարելի է անհետացնել զիս:

իսկ երբ զոհս, ամիանոն, կիսկատար ու մանաւանդ երկար ըմդմիջումներով դարմանուի, գրեթե ամիաբելի է զիս անհետացնել ու բռնժել զայն:

Որքան կանուխ՝ այնքան լաւ:

Որքան ուշ և տմկանո՞ւ այնքան գէշ :

## ԻՆՉՊԵՍ ԿԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԻՆ ԻՆՄԻ ԴԵՍ

Կար ժամանակ, ուր ինձմով վարակուած անձ մը երբ հիւանդանոց ներկայանար, այն ատենուան դարմանումը սկսելէ առաջ, լաւ մը կը մտրակէին գայն։ Դեռ հեռու չէ նաև այն ժամանակը, երբ վեներական կոչուած ախտերէ, մանաւանդ սիֆիլիսէ վարակուած զինուրները երբեմն ծեծ կ'ուստէին, շատ անգամ ալ յանըլիմանութիւն լինուրները երբեմն ծեծ կ'ուստէին։ Իսկ հաւաքատեղիի մը մէջ կը լսէին իրենց աստիճանաւորներէն։ Իսկ հաւաքատեղիի մասին խօսիլ, մանաւանդ կամ ընտանեկան յարկերու տակ սիֆիլիսի մասին խօսիլ, մանաւանդ կիներու ներկայութեան, գայլոյթ կամ գայթակղութիւն կը պատճառէր։

Նախ անոր համար ո՞ր ամօք էր խօսիլ սեռային գործարասսերութ մասին, ամօք և անպատճաճ էր խօսիլ սեռային կեանքի արտայայ- տութիւններուն մասին, և ամօք-պահ ախտեր կը նկատուէին անոնց հետ կապ ունեցող հիւանդութիւնները:

Երկրորդ, բարոյագէտ կոչուած աշխարհական թէ կրօնական մարդիկ, սիՓիլիսը երկնային արժանի պատիժ մը կը նկատէին ցովակեացներուն համար, Հոդ չէ թէ բաղդատարար աւելի քիչ զո՞ց ցովակեացներէն քան անմեղ չափահաններէն և երեխաններէն։ Ի՞ննեմ ցովակեացներէն քան անմեղ չափահաններէն։

Հետևաբար մէկ կողմէ կը յանձնարարէին լուր, չխօսր սեռաւ-  
յին կեանքին և իր վտանգներուն մասին, իբրև թէ պատանիներուն  
կոյա միտքը չպղծելու և զանոնք բարոյականութեան ճամբէն առաջ-  
նորդելու համար, միւս կողմէ պատճառ կ'ըլլային որ զոհերս ամօքի  
զգացումէն տարուած, չհամարձակին դարմանուիլ կամ տգիտու-  
թեան պատճառաւ զանց ընեն դարմանումը:

Երանելի՛ էին այդ օրերը, երբ ունչի այնքան թանկագին  
օժանդակներ որոնք, բարոյականութեան տարօրինակ, բայց ինձ հա-  
մար օգտակար ըմբռնումով մը, ժողովուրդը կը պահէին թանձր  
տգիտութեան և նախապաշարումներու մէջ:

Երանելի՞ կ'ըսեմ, որովհետեւ այն ատենէն, այսինքն մօտ 20-25 տարիէ ի վեր, մտայնութիւնները բաւական փոխուեցան ի վնաս ինձի և այս՝ չնորհիւ բժիշկներուն:

Տարօրինակ են այս մարդիկը։ Իրենց արհեստին բերմամբ իսկ, կուգեն կարելի եղածին չափ շատ հիւանդ ունենալ, դարմանելու համար։ Հետևաբար ամէն կերպ պէտք էր օժանդակէին ինձի։ Եւ սակայն, առաջնորդուելով իրենց արուեստի «վեհ սկզբունքներէն», ամէն ջանք կը թափեն իրենց ցեղակիցները դդուշացնելու համար ինձմէ։

Մասնաւորապէս քառորդ դարէ ի վեր բուռն պայքար կը մղեն ինձի գէմ, ամէն ճակատի վրայ: Անոնք տիմարութիւն և նոյնիսկ ոճիր կը նկատեն տղիտութեան մէջ պահել ժողովուրդը և ամէն ջանք կը թափեն որ պատահնութեան տարիքէն ծանօթացնեն, թէ մանչեւ բուռն և թէ աղջիկներուն, սեռային կեանքը, անոր բոլոր արտայայտութիւնները և վտանգները: Կը խօսին ու կը գրեն, կը գրեն ու կը խօսին, միշտ ու ամէն տեղ, որպէսզի մանչ թէ աղջիկ, պատանի թէ չափահաս, լաւ ճանչնան դիս և յառաջ բերած հիւանդութիւնս՝ սիֆիլիսը, նկատեն զայն պարզ հիւանդութիւն մը, որ ամէն մարդու կրնայ վիճակիլ, ինչպէս կը իրը կամ ժանտատենդը (թիփօ), գողուշանան ինձմէ և հիւանդութեան պարագային լաւ դարձմանուրին:

Խոր երկիւղով կը նկատեմ որ մէկ կողմէ ուղղակի ինձի դէմ  
միւս կողմէ ժողովրդի տղիսութեան ու նախալաշարումներուն դէմ  
սկսուած այս խաչակրութիւնը, զոր այժմ կը զեկավարեն պետու-  
թիւնները և բազմաթիւ միութիւններ, հետզհետէ յաջողութեամբ կը  
պսակուի: Ժողովուրդին մտայնութիւնը փոխուած է: Ոչ միայն  
գրքերուն, այլ օրաթերթերուն մէջ, ամէն օր կրնաք հանդիսակիլ  
«սիֆիլիս» բառին, որուն զործածութիւնը բացարձակապէս անկարելի  
էր դեռ տասնեակ մը տարիներ առաջ: Ամէն դասակարդէ, սեռէ ու  
տարքէ մարդիկ, առանց ամօթի գդացումի, առանց խրտչելու,  
օգտուելու նպատակով, մեծ բազմութեամբ ներկայ կ'ըլլան այն  
գասախօսութիւններուն ուր զիս կը ծանօթացնեն ու ինձի դէմ  
պաշտպանուելու միջոցները կը սորգեցնեն:

Գաղափար մը տալու համար թէ որքան փոխուած են մտայ-  
նութիւնները, կուտամ դասախոսութեան մը կերպին մասը, զգուշական  
միջոցներու մասին, որ 10-15 տարի առաջ կընար մեծ դայթակղու-  
թիւն պատճառել, իսկ այժմ հանդարտութեամբ կը լսուի:

Դասախոսը, լուսարձակով ցուցնելէ ետք շինած վէրքերս ու պարզելէ յետոյ անհատին, ընտանիքին ու ցեղին մէջ գործած աւեր-ներս, անշուշտ մարդկային տեսակէտով, կը շարունակէր. —

«Ահա վտանգը: Ի՞նչպէս զգուշանալ և պաշտպանուիլ:

«Կանխազգուշական ամէնէնս ապահով միջոցն է մինչև ամուսնութիւնը հեռու մնալ սեռային յարաբերութենէ, ծուժկալ ըլլալ: Նութիւնը հեռու մնալ սեռային յարաբերութենէ, ծուժկալ ըլլալ: Անմիջապէս պիտի հարցնէք թէ առողջութեան չի՞ վնասեր: Կը պատասխանիմ — «ՈՉ»: Սեռային ժուժկալութիւնը վնասակար չէ պատասխանիմ — «ՈՉ»: Սեռային ժուժկալութիւնը վնասակար և բացարձակապէս առողջութեան, դէթ մեծամասնութեան համար և բացարձակապէս սխալ է այն տիսմար կարծիքը թէ սեռային մերձեցումը նոյնքան սխալ է այն տիսմար կարծիքը թէ սեռային մերձեցումը նոյնքան սխալ է այն տիսմար կարծիքը: Շատ քիչերն են որ խոկապէս կը անհրաժեշտ է որքան սնունդը: Շատ քիչերն են որ խոկապէս կը առաջարկ առելի ալրերը քան կիները:

\*) Այս դասախոսութիւնը ըրած են 1925-ին և 1926-ին, եթիւ Փարփիգ Հայ Բժշկական Միութիւնը բժշկական-առողջապահեական հրապարակային դասախոսութիւններու շարք մը սարգած էր:

քակիրթ երկիրներու մէջ ուղղակի կամ անուղղակի այնքան փորձութիւններ կը սպասեն երիտասարդներուն, տղայ թէ աղջիկ, որ հասնաբար ձեզմէ շատերը չպիտի կրնան դիմադրել անոնց :

«Ապա ուրեմն անցնինք գործնական միջոցներու : Խօսք մասնաւրաբար երիտասարդներուն կուղղեմ :

«Նախ պէտք է շեշտեմ հետեւեալը . — Յոփակեացները չեն որ ամէնէն աւելի ենթակայ են սիֆիլիսէ և ընդհանրապէս վեներական հիւանդութիւններէն վարակուելու : Զեր առաջին ժայլին իսկ կրնաք վարակուիլ :

«Երկրորդ, գիտցէք որ մտերիմ մերձեցումը անհրաժեշտ չէ վարակուելու համար : Սիրոյ նախապատրաստութիւնները, համբոյր ևայլն, բաւական են որ այդ փորձանքին ենթարկուիք :

«Երրորդ, մի խարուիք երկոյքին : Երբեք միտքէ մի հանէք թէ բոլոր կիններն ալ կրնան վարակել, գիտակցաբար կամ անդիտակցաբար, ըլլան անոնք հարուստ կամ աղքատ, ամուսնացած կամ ոչ, սպասուհի, գործաւորուհի կամ հանրակին : Արձանագրուած հանրակիները բաղդատաբար նուազ վտանգաւոր են, որովհետեւ պարբերական թժկական քննութեան կ'ենթարկուին : Այսուհանդերձ, դարձեալ մի վատահիք, որովհետեւ վարակող վէրքերը կրնան երեսն եկած ըլլալ քննութենէն ետք և կամ աննշար անցնիլ : Զգուշացէք մանաւանդ այն կիններէն որոնք կայարաններու, թատրոններու, կարգ մը սրճարաններու և պանդկներու շուրջ կը սկսան և հրաւէր կ'ուղղեն անցորդներուն : Վտանգաւոր են նաև ճաշարաններու, սրճարաններու, պանդկներու, մէջ և այլ տեղեր աշխատող սպասուհիներն ու գործաւորուհիները : Դարձեալ կը կրկնեմ, վերապահ եղէք բոլոր կիններուն հանդէպ, ինչ որ ալ ըլլայ իրենց ընկերային դիրքը, և միշտ զգուշական միջոցներ ձեռք առէք :

«Երբեք սեռային յարաբերութիւն մի ունենաք, երբ քիչ-շատ խմած էք : Թեթև գինովութիւն մը կրնայ շատ սուղի նստիլ :

«Զանազան պատրուակներու տակ կնոջ մարմինը քննեցէք և մի տեսնուիք անոր հետ, եթէ նշմարէք կասկածելի բիծեր, բշտիկներ կամ սպիներ՝ մորթին վրայ, ճերմակութիւններ՝ շրթունքներուն

կամ լեզուին վրայ, գեղձեր՝ (պէտ) աճուկներուն մէջ կամ ծոծրակին վրայ, նշանակելի հոսում մը՝ ծննդական գործարաններէն ևայլն :

«Մերձեցումէ առաջ պահանջեցէք որ կինը լուացուի :

«Այս ամէնէն վերջ, նոյնիսկ եթէ կինը «մաքուր» է, «պատուաւոր» է, զգուշական միջոց մը ևս ձեռք առէք և պաշտպանեցէք հպումի ենթակայ մասերը :

«Ամէնէն լաւը պահպանակն է (capote anglaise, préservatif) որ եթէ լաւ տեսակէ ըլլայ, չի պատուիր և իրապէս կը պաշտպանէ սեռային ճամբով դալիք վտանգին դէմ, բայց ոչ համբոյրով վարակումին դէմ :

«Եթէ այնպիսի պայմաններու տակ գտնուիք, ուր ձեր անմինական տրամադրութեան տակ պահպանակ չունենաք, վազելինով, կամքալումէլի օծանակով (rommade au calomel) կամ, աւելի կամքալումէլի օծանակով (rommade de Gauduchean) օծեցէք լաւ, կօտիչօյի օծանակով (rommade de Gauduchean) օծեցէք առնանդումը : Միքրոպները կը փակին օծանակին և լուացուելու ժամանակ անոր հետ կ'երթան :

«Այս զգուշութիւնները՝ մերձեցումէն առաջ : Արկար մի մնաք շուր վերջացուցէք :

«Մերձեցումի պահուն մի շուրջէք համբոյրները : Երկար մի մնաք շուր վերջացուցէք :

«Մերձեցումէն վերջ, անմիջապէս միզեցէք, օճառով լաւ մը լուացէք հպումի ենթարկուած մասերը : Յետոյ լաւ մը օծեցէք կօտիչօյի օծանակով, որ կը պաշտպանէ նաև ջերմամիզութեան դէմ, որոշ չափով, և որ հետեւ բաղդրութիւնը ունի :

|                    |                  |
|--------------------|------------------|
| Cyanure de mercure | 0 gr. 10         |
| Thymol             | 1 gr. 75         |
| Calomel            | 25 gr. —         |
| Lanoline           | 50 gr. —         |
| Vaseline           | Q.S.P. 100 gr. — |

«Թերևս գիտել պիտի տաք թէ պահպանակի գործածութիւնը և կամ միւս զգուշութիւնները տաղտկալի են և զգալապէս կը նուակամ միւս զգուշութիւնները : Իրաւացի էք . սակայն երբեք մի մոռնաք որ ֆիչ մը զեցնեն հաճոյքը : Իրաւացի էք . սակայն երբեք մոռնաք տառապիլ և տառապեցաւելի հանոյքի համար կրնաք տարիներով տառապիլ և տառապեցաւելի մեր ընտանիքը :

«Վերջին խորհուրդ մը ևս : Միշտ մաքուր պահեցէք ձեր ծննդական գործարանները : Քրիստոնեաներու քով, թլիփատը կտրուած չըլլալով, անոր տակ բնականօրէն ճերմակ նիւթ մը կը հաւաքուի : Եթէ ան ամէն օր չմաքրուի, կընայ նեխիլ և փոքր, երբեմն անտեսանելի վէրքեր յառաջ բերել որոնք միքրոպին մուտքը, հետեւարար վարակումը կը դիւրացնեն :

«Եւ սակայն անխոհեմութեան կամ մոռացման և կամ ուրիշ որևէ պատճառով սայթաքում մը ունեցաք ու փորձանք եկաւ ձեր գլխուն. Ի՞նչ պիտի ընէք:

«Եթէ սեռային մերձեցումէն ետք որևէ կասկածելի վէրք նշմարէք, առանց ժամանակ կորսնցնելու դիմեցէք խղճամիտ բժիշկի մը. կամ, եթէ միջոց ու ժամանակ չունիք, հիւանդանոց մը, եթէ կայ ձեր գտնուած տեղը: Եթէ ձեր ունեցածը անվնաս, պարզ վէրք մըն է, գէթ ձեր միտքը կը հանգստանայ: Իսկ եթէ լուրջ հիւանդութեամբ մը վարակուած էք, ժամ առաջ սկսած կ'ըլլաք դարմանումը. իսկ այս տեսակ հիւանդուքիւններու տևողութիւնը կախում ունի անոնց կանխահաս դարմանումէն: Մտիկ մի ընէք դեղագործներու, բարեկամներու կամ որևէ մէկուն խորհուրդին: Մէկուն համար յաջողած դեղը, կընայ միւսին համար ձախողիլ, նոյնիսկ հիւանդութիւնը ծանրացնել և ուշացնել իսկական դարմանումը:

«Երբ բժիշկը հաստատէ որ վարակուած էք վեներական հիւանութեամբ (ջերմամիզութիւն, սիֆիլիս, կակուղ կեղ), մի յուսահատիք. անմիջապէս յիշեցէք թէ բոլոր այս հիւանդութիւնները բուժելի են, պայմանաւ որ լուրջ և կանոնաւոր դարմանումի հետեւիք:

«Որքան ատեն որ վէրք ունիք, սեռային յարաբերութենէ, համբուրելէ զգուշացէք: Սեղանի ձեր մասնաւոր սպասները ունեցէք, նմանապէս ձեր ածելին, անձեռոցները ևայլն: Բժիշկէն արտօնունութիւն ստանալէ ետք միայն կիներու հետ տեսնուեցէք:

«Մասնաւոր տեսրակի մը մէջ նշանակեցէք ձեր հիւանդութեան սկսելու թուականը, ձեր ունեցած վէրքերը, ձեր կրած դարմանումները և արեան քննութեան արդիւնքները։ Եթէ տեղափոխութիք,

նոր բժիշկը անոր չնորհիւ կրնայ որոշել յետազային ընելիք դար-  
մանումը: Ասկէ զափ, ամուսնութեան արտօնութիւն տալու համար  
բժիշկը պէտք է դիտնայ թէ ի՞նչ դարմանում կրած էք և ի՞նչ պայ-  
մաններու մէջ:

«Մի ամուսնանաք առանց բժիշկի արտօնութեան, նոյնիսկ եթէ տարիներէ ի վեր վերք չէք ունեցած: Բացատրեցի թէ ինչ պայմաններու մէջ կրնաք վարակել ձեր կինը և զաւակները և պատճառ ուսաւ: անոպարմաների դժբախոսութիւններու:

«Ամուսնանալէ վերջ, եթէ ձեր կինը յդի մնայ, յայտնեցէք  
տան բժիշկին ձեր սիփիլիս ունեցած ըլլալը։ Նոյնպէս՝ եթէ դուք,  
ձեր կինը կամ ձեր զաւակները կասկածելի հիւանդութիւն մը ներ-  
կայացնէք։

«Քանի մը խօսք ալ օրիորդներուն։ Դուք յաճախ ձեր խոր տղիսութեան զոհերն էք։ Տարրական դաշտավար անդամ չեն տուած ձեզի այս հիւանդութիւններու մասին և դուք հիմնովին անտեղեակ էք սկըրը շրջապատող վտանգներուն։ Հիմա որ դիտէք թէ որոնք են անզնը, կո տուամ թէ դուք ալ զգոյց պիտի ըլլաք։

«Ամուսնութենէն առաջ վտանդ չի սպառնար ձեզի, եթէ սայ-  
թագում չունենաք, փորձութեան մէջ չիյնաք: Սակայն սիրային  
համբոյրով մը կրնաք վարակուիլ. հետևաբար դուք ալ մի շոայլէք  
Համբոյրէն մի մեռ մի տաք ող ամէն ոք համբոյրէ ձեզ:

«Ամուսնութենէն վերջ չլարակուելու համար, ԲժՇԿԱԿԱՆ  
ՎԿԱՅԱՐԴԻՐ պահանջեցէք ձեր ձեռքը խնդրող թեկնածուէն։ Յետա-  
գային անհաւատարմութիւն մի ընէք, և այնպէս վարուեցէք ձեր  
ամուսնին հէտ որ դային ձեզի պահէք։

«Վերջին խօսք մըն ալ ծնողներաւն։ Դուք մասամբ պատասխանառ էք ձեր զաւտիկներու սեռային արկածներուն։ Տդիտութեան մէջ մի պահէք զանոնք՝ այլ պատասխութենէն սկսեալ առտիճանարար ծանօթացուցէք անոնց՝ սեռային, կեանքը, անոր իմաստը, անոր զանազան արտայայտութիւնները, իրենց սպառնացող թակարգներն առանցնեսո և սորմիցուցէք անոնց զգուշական բոլոր միջոցները։



նութեան սխալ ըմբռնումի մը հետեանքով ուղէք տղէտ պահել զանոնք և այդ պատրանքը ունենաք, իրենք իսկ, տղայ թէ աղջիկ, պատահաբար, կամ վաղահասօրէն զարգացած ընկերակցի մը միջոցով, կամ զանազան ընթերցումներու ընթացքին, հարևանցի գաղափար մը պիտի կազմեն սեռային կեանքի գաղտնիքներուն և վտանգներու մասին ու յաճախ սխալ և աղիտաբեր ուղիէ մը պիտի ընթանան:

«Ներկայիս, երբ ընկերային և այլ պայմաններու բերումով, նորահաս պատանիները, ինչպէս նաև աղջնակները, դեռ սեռային բնագդի զարթօնքէն առաջ, յաճախ ծանօթ են սեռային կեանքի բոլոր արտայայտութիւններուն, չչզոք, ձեռնպահ մնալ, լուռ հանդիսատես ըլլալ պատանիի բնագդական ու անղեկ փոթորիկներուն, և ենթարկել զանոնք այն վտանգներուն, որոնց մէկ քստմնելի պատկերը տուի, բացարձակապէս դատապարտելի է:

«Դաստիարակեցէք ձեր զաւակները այդ ուղղութեամբ. թե-լադրեցէք որ կարելի եղածին չափ հեռու մնան սեռային կեանքի թակարդներէն, զգուշական միջոցները սորվեցուցէք և ջանացէք որ կանուխ ամուսնանան» :

Կարելի՞ էր այսպիսի դասախոսութիւն մը ընել, այն ալ կիներու առջև, դեռ քսանեակ մը տարիներ առաջ:

Վերջացուցի պատմութիւնս: Տեսաք թէ մարդիկ ինչ ահագին պայքար կը մղեն ինծի դէմ և թէ որքան յաջողած են փոխել ժողովուրդներու մաայնութիւնը: Եւ սակայն, գործնականին մէջ, ձեռք բերուած յաջողութիւնը համեմատական չէ: Տարբեր բան է խորհուրդ տալ, զգուշական միջոցներ ցուցնել, տարբեր բան է զանոնք գործադրել տալ:

Դուն իսկ, ընթերցող, որ այնքան սարսափով կարդացիր պատմութիւնս, պիտի չուզես կամ պիտի մունաս գործադրել այդ զգուշական միջոցները և առաջին առթիւ պիտի սայթաքիս: Հակառա՞կը կը պնդես և համոզուած ես թէ պէտք եղած կամքի կորո՞վը պիտի ունենաս ինձմէ զգուշանալու:

Կը տեսնուինք:

Վ Ե Բ Զ

2013



Sp

ԱԲ

Պատրաստութեան մէջ է

Թէ ի՞նչ զԱՏՄԵՑ ԿՕՆՕՔՕՔԸ

կամ

ի՞նչ է ԶԵՐՄԱՄԻՒ ի՞Զ ՈՒԹԻՒՆԸ

ինչպէս պաշտպանուիլ — ինչպէն դարմանուիլ

Դին՝ Ֆրանս՝ 6 Փրանֆ — Արտասահման՝ 35 սէնիք

Դիմել՝ Docteur L. KRIKORIAN, 126, Faubourg St Denis, Paris (10<sup>e</sup>)